

S'adresser à
HOVNAN PALAKACHIAN
 Directeur du journal Arménien
DZAGHIK
 Sultan Hamam, 14, Librairie Bagdadlian
 CONSTANTINOPLE

ԾԱՂԻԿ

Շ Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

درعليه ده سلطان حمامند
 ۱۴ نومرولى بغدادليان كنجخانه سنده
 « زاعيك »
 فرقه سى مدبرى
 پالاقاشيان حوونان

Ազգային, Գրական, Գիտական, Մանկավարժական, Քաղաքական

Դ՞՞ Տարի, Թիւ 8

Շ Ա Բ Ա Թ

22 Փետր. 6 Մարտ 1897

Թուրքիոյ համար տարեկան 50 դր. , Ռուսիոյ համար 5 ռուպլի , ուրիշ երկրներու համար 12 ժրանք : — Վեցամսեայ եւ եռամսեայ բաժանորդագրութիւնք եւս կ'ընդունուին : — Հասր 40 փարս : Դրամի փոխարէն փոստայի փուլ կ'ընդունուի 115 դր. քի փուլը 100 դր. քի հաւելով : — ԾԱՂԻԿ լի վերաբերեալ ամէն գործի համար դիմել՝ ամէն օր կէս օրէն յետոյ՝ առ Տնօրէն-Խմբագիրն՝ Յ. Գ. ՓԱՍՏԱՅԵԱՆ, Սուլթան Համամ, քիւ 14, Պաղատան գրասուրբ. ուր հաստատուած է Խմբագրասունն :

ԾԱՂԻԿի ներկայ թուէն կ'սկսինք հրատարակել մեր համակրելի աշխատակից Միհրան էֆ. Յովհաննէսեանի տեղական կեանքէ առնուած յոյժ հետաքրքրական մէկ վէպը, ՀԻՆՕՐԻՆԱՅ ԱՂՋԻԿՏԵՍ ՄԸ, որ պիտի գրուէ միշտ ԾԱՂԻԿի վերջին երկու երեսները :

Վերջին երեսի յայտարարութիւնները պիտի զրուին այսուհետեւ երկրորդ երեսին մէջ, իսկ առաջին երեսին մէջ պիտի զրուին թերթին Բովանդակութիւնը, Սակարանը, Շաբաթական օրացոյցը, «ԾԱՂԻԿ» Նամակատուփը եւ մանր յայտարարութիւնները. հետեւաբար յօդուածները պիտի սկսին երրորդ երեսէն :

ԲՈՎԱՆԳՈՒԹԻՒՆ

- ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Ի՞նչու չեն երծար. ՏԵՂԵԱԳԻՐ Առաջ. Վիճակաց Յանձնաժողովոյ :
- Ա. Ա. ՍՈՒՐԷՆԵԱՆ. Խօսակցութիւնը ճաշի ասեն :
- ՋՐՈՒՅԻ ՍԷՖԷՐԵԱՆ. Աղջկան մը օրագիրը. ԲԵՐԿՐՈՒՅԻ. Աղջկան մը Օրագրին առթիւ. ՍԵԼԲՈՆ ԳԱԼԵՆՏԷՐԵԱՆ. Առեւտրի ձեւագիծութիւն :
- ՄԻՂՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ. Հիւսիսային Աղջիկես մը :
- Շարաքը մէկ հարցում. — Շարաքուան Ազգային եւ Քաղաքական լուրերը. — «Ծաղիկ» Նամակատուփը. — Յայտարարութիւններ :

Ծաղիկի Ռօտուփոյի Գործակալ կարգուած է զեղազարծ թաղէս էֆ. Ղ. Պէղրիճեան. մեր նոյն տեղի բաժանորդը կրնան նոյն էֆէնտիին յանձնել բաժանակիներն :

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ

ՓԵՏՐՈՒՍԻ

- 23. Կիր. — Հստ Եւրոպ. Մարտ 7. — Տաճ. Շէվլ. 4. — Բուն բարեկենդան :
- 24. Բշ. — Ը. Ե Մարտ 8. — Տճ. Շէվլ. 5. — Մեծ Պահր :
- 25. Գշ. — Ը. Ե Մարտ 9. — Տճ. Շէվլ. 6.
- 26. Դշ. — Ը. Ե Մարտ 10. — Տճ. Շէվլ. 7.
- 27. Եշ. — Ը. Ե Մարտ 11. — Տճ. Շէվլ. 8.
- 28. Ուր. — Ը. Ե Մարտ 12. — Տճ. Շէվլ. 9.
- Մարտ 1. Եր. — Ը. Ե Մ. 13. — Տճ. Շէվլ. 10.

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ «ԾԱՂԻԿ»

ԳՈՒՇ ԱՏԱ. Ա. Յ. Ա. Տոմարակալութեան մը զինը զրկած էք, բայց թղթատարութեան ծախքը չէք զըրկած. հաճեցէք զայն եւս զրկել :

ԱՏԱՆԱ. Չ. Յ. Պ. — Բաժանորդագրոյն համար՝ փոխանակ մենք Ձեր վրայ չէք քաշելու Օսմ. Պանքային, ինչպէս կ'առաջարկէք, դուք կրնաք տեղը նոյն հաստատութեան յանձնել եւ ընկալազիրը զրկել, որպէս զի այս տեղ զանձնք : Կրնաք նաեւ՝ նոյն կերպով՝ Օսմ. նամակատան միջոցաւ եւս զրկել :

ԿԻՄԻՆՇԵԱՆՆԵ. Ա. Յ. Բ. — 40 հատ 1 զրուշոց Օսմ. նամակագրոյժ զրկեցէք յանձնարարեալ (քանիւ չէր) նամակով. — Երկայն յօդուածներ չեն տպուիր : Կարեւոր լուրեր եթէ պատահին՝ զրկեցէք :

ԱՏԱՆԱ. Տ. Մ. Ս. — Սիրով կը ընդունէինք Ձեր առաջարկութիւնը, եթէ Ծաղիկի տեղոյդ գործակալը որոշուած չըլլար արդէն : Թղթակցի պաշտօնը ազատ էք ստանձնելու :

չնորհակալ կ'ըլլանք՝ եթէ կարեւոր լուրերը ժամանակին հաղորդէք : Ձեր յիշած անձը բաժանորդ արձանագրեցինք եւ թերթը սկսանք զրկել Ա. թիւէն սկսեալ : Դասադրքերու մասին Ձեր գաղափարը կրնայ գործադրուիլ, իսկ Սոյո եւ Հաճոյ համար Ծաղիկի գործակալութիւնը կրնաք ստանձնել, ինչպէս կ'առաջարկէք. հաղորդեցէք մեզ բաժանորդաց անուններ :

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՍՑԵՆԷՐ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԽՓԼԻՔՃԵԱՆ եւ եղբայր. Մեծ վաճառատուն Պրուսայի կերպամեքու եւ խալլուներու. Մանուս փաշա պաշը, Թարագճըլար փողոցին զէմը, թիւ 301 :

Գ. եւ Ա. ՎԱՐԳԱՆԵԱՆ եղբայրք, վաճառական - դերձակք. Թարագճըլար, թիւ 98 :

ՏԻԳՐԱՆ ՊԱՐԿՊՃԵԱՆ, Գրատուն եւ Կազմատուն. Չաքմաքճըլար, թիւ 81 :

Չ. ԳԱԼԵՆՏԷՐ եւ ՈՐԳԻՔ. Հիւսարան Փանելայի, Ֆինճանճըլար, Շարք Չարչըսի, թիւ 43 :

ՍԱԿԱՐԱՆ ՂԱԼԱԹԻՈՅ

Օսմ. ոսկին 100 զրուշէն

Մեհիսիյէ արծաթ . . .	Ղր. 108 22
Ֆրանս. ոսկի (20 ֆր.) . . .	87 20
Անգլ. ոսկի	109 39
Րուսիոյ ֆոլ	89 90
Րուսիոյ քրպարամ Օ. Ո.	8 51
Րուսիոյ երկարուղի . . . ֆր.	91 —
Գոնսոլիս, Սեռի Գ. Օ.Ո.	20 25

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ ԳՐԱՏԱՆ
Սուրբաբն Համալ հաստի 17, Կ. Պոլիս

Ե. ՏԷՄԻՐՃԻՊՈՆԵՆ

ԲԱՌԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՐԷՆԷ - ՀԱՅԵՐԷՆ

Գին 22 Ղր.

Գրանի Զրանահայ Բառագրին երկ-
րորդ չափաբանումն ալ ստառած բլլարով,
եւ միս կողմէն՝ ԱՄԷՆ ԲԱՌ պարունակող
բառարանի պէտքն զգալի ըլլալով, եղիա
էՖէնսի Տէմիւրճիպաշեանի յանձնուած էր
յորինել Զրանահայ Բառարան մը, որ ա-
նընդհատ շարունակուածեամբ ի լոյս ըն-
ծայուեցաւ. Տեղայ խնայողութեան համար
ի գործ դրուած արուեստական միջոցներու
շնորհիւ անհաւատարմ խտուածի մ'ունեցող
միջակադիր սոյն Զրանահայ բառարանը
յորինուած հետեւողութեամբ Լիդէի սիե-
զերական բառագրին, կը պարունակէ
Զրաներէն լեզուին գրեթէ բոլոր բառերն
իրենց բոլոր առումներով, որպէս եւ ամե-
նէն զործածական սերն, Տէմիւրճիպաշեան
էՖէնսի բառաշինութեան մասին իւր ունե-
ցած մասնաւոր յարձարութեամբն սովորազ-
մաթիւ բառերով ճոխացուցած է հայ լե-
զուն, զիստ է լեզուին պակասած գրական,
գեղեցիկագիտական, իմաստասիրական,
գիտական եւ արհեստական բառերուն հայե-
րէններն, այնպէս որ կասարեալ բառագիրը
մը կրնայ համարուիլ Բառարանս ունեցած
այս երեակ տառաւորութեամբ, այսինքն
տառաւորութիւն Զրաներէն բառից, տա-
ւելութիւն նոր առմանց, տառաւորութիւն
15—20,000 նորակերտ հայերէն բառից .

Այս բոլոր առաւելութեամբ Զրանա-
հայ Բառարանս, որ կը պարունակէ չորսու
երես, կազմուած կը ծախուի անօրինակ գնով.

ԳՐԱՏՈՒՆ ԹՂԹԱՎԱՃԱՌԱՆՈՑ

Գ. ՊԱՂՏԱՏԵԱՆ

Յառաջիկայ տրուուած օրերու համար
յառուկ պատրաստուած է :

Ա. Ղ. Օ. Թ. Ա. Գ. Ի. Բ. Բ. Մ. Կ. Բ. Ե. Ա. Ն.

Փ. Ղ. Ո. Ս. Կ. Բ. Ե. Ա. Ն.

ԱՄԵՆԱՓԱՌՅԱՒՈՐ ՈՍԿԵՁՕՄ

Վերջին սպագրութիւն

ՉԱՓԱՒՈՐ ԳԻՆ

Պատշաճութեան հաստատութեան այս ճիւղը
կը հայտնայ թէ ամէն տեսակ գրքեր, գրասե-
նեկի պիտոյք, դպրոցական առարկայներ,
գծագրութեան փորագրութեան նիւթեր, կար-
կենի տուփեր, ընտիր Թղթեղէնք, պա-

հարանք, զրիչ, կազմաւոր եւ հազարու-
մէկ կարեւոր եւ պիտանի առարկայք :

Գրաստան լիապէս կը գոհացնէ յանձ-
նարդներն ապրանաց ընտրութեան եւ գնոց
չափաւորութեան մասին :

Գաւառներէն եղած յանձնարարութիւնը
փոքր թէ մեծ քանակութեամբ կը կատար-
ուին փութով եւ խնամով, ծախքն յանձ-
նարարողին վրայ :

Գործի համար իրեն եղած հարցմանց կը
պատասխանէ փութով :

Մինչեւ 20 զրշ. ի յանձնարարութեանց
համար Թղթագրոշմ կ'ընդունուի :

Յանձնարարութեան փոխարժէքը միշտ
կանխիկ ընդունիլ վաճառատանս սկզբունքն
է, բայց Կ. Պոլսոյ մէջ պատուաւոր անձի
մը երաշխաւորութեամբ վաճի բանալ եւս
կարելի է :

Պատշաճութեան Գրաստան—Թղթագրու-
նոցը Գործընտրու համար իւր սեպհական
գրքերու վրայ առաւելագոյն զեղջը կընէ
ըստ քանակի յանձնարարութեանց. Ոչ սեպ-
հական գրքերու համար եւս կընէ գոհա-
ցուցիչ զեղջ :

Պատշաճութեան գրաստան եւս գրացուցակը,
որ կը պարունակէ այլեւայլ տեսակի
Թղթագրութեան ու կարեւոր գիտելիք, կը ծախուի
ի գին 2 զրշ :

Մ. ԳԱԼԷՆՏԷՐ

ԵՒԱ. — Ա. Ե. Բ. հասարակներն ի մի
կազմուելով. բարձրագոյն դասընթացը
իրական սեպհ զգեստուց ձեւադրու-
թեան, 350 է աւելի օրինակներով,
192 մեծագիր է զիստ բազմապիսեալ բա-
ցարարութեամբ եւ մասնաւոր բառա-
անարար, Գին 60 զրշ. թղթատարի
ծախքով 65 զրշ :

ԵՒԱ. — Բ. հասարակ առանձին,
250 է աւելի օրինակներով, 35 զրշ.
թղթատ. ծախքով 38 զրշ :

ՏԱՐԱԿԱՆ ՁԵՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Ի
պէտս նորարարից, 12 զրշ. թղթ-
թատ. ծախքով 13 զրշ :

ՉԱՓԱՏԵՏՐ. — 50 թիւթէ բազմապի-
սեալ, 2 1/2 զրշ թղթատ. ծախքով 13
զրշ :

Միանկ կեդրոնատեղին է Կ. Պոլիս,
Ֆինճանճրար, Շարդ շարժքը, թիւ
43, Փանելոյի Հիւսարանն :

ԱՄԷՆ ԿԵՐՊ ՁԵՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ
ԳՕՍԱՆՈՍՈՒԹԻՒՆՔ, ՄԱՏՁԵԼԻ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

Ամառուան համար ֆիլակէզօս ֆա-
նելա շապիկեղէններ. ուրիշ անզէ մի-
անձք, առնոց կամրատ Գալէնաւր-
եանի Հիւսարանն այցելելու :

Ազգ. Ուսումն ինտրուարդէն վը-
կացեալ վարժուհի մը պատրաստ է
ազգային վարժարանաց մէջ գասեր
ստանձնել, Հայերէնի, Ֆրանսերէնի,
Պատմ. Աշխարհագր. եւ այլ ուս-
մանց : Դիմել Մաղիկի խմբադրա-
սունը : 3—1

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԻՔ

ՏՕՔՔ. Ն. ՏԱՂԱՍԻՐԷԱՆԻ

— Բնական պատմութիւն. Ա. Հա-
տար (Կենդանային Հիւսուածարանու-
թիւն եւ Մարդկային Կազմախօսու-
թիւն եւ Բնախօսութիւն) Գին. 30 զրշ.

— Մարդկային Կազմախօսութիւն
եւ Բնախօսութիւն համառօտ. Գին 8 զրշ.

— Գիտական Շարժում, Ա. Տարի
(1885) սպառած :

— Գիտական Շարժում, Բ. Տարի
(1886). Գին 20 զրշ.

— Գիտական Շարժում, Գ. Տարի
(1887). Գին 20 զրշ.

— Մաղուհն Հայ տառից (1895).
Գին 10 զրշ.

Կը գտնուին Բուզանդեան գրատունը
ի Սեզրոս խան :

Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

ՆՈՒ ԿԱՍՐՆԹԱՅՔ ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ
է բնական ու բնապատմական գի-
տաբանաց, Պատկերագրոց. Ա. տարի.
Կրնայ ծառայել միանգամայն իբրեւ
Ընթերցանութեան դասագիրք :
Գին 3 Ղր.

ՏԱՐԱԿԱՆ ՍԻԶՔՈՒՆՔ ԳՐԱԶԱՇ-
ԻՈՅ, բուսաբանական խնդրոց լուծ-
մանը համար կիրարկուած. Մանկա-
վարժական ուղղութեամբ : Ասակե-
րաց մասն : Գին 3 Ղր.

ՆՈՅՆ, Աւսուցչաց մասն կամ Բա-
նային, Գին 3 Ղր.

ՍՐԱԲԵՍ ՏՈՄԱՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԵՒ
Վաճառականական գիտելիք : Պարզ
տուար եւ Կրկնատուար : Կիրառուոյց
մեքոս : Ամէն մարդ կարող է ինքն
իրեն սովորիլ :
Գին 6 Ղր.

ԱՄԷԼԻ ՎԷՆԱԶԱՐԻ ՈՒՍՈՒԼԸ ԱՐԱՊԻ

(Տեսական եւ գործնական եղանակ
Արաբերէն լեզուի)

Հեղինակութիւն

ՊԵՏՐՈՍ ԷՖԷՆՏԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ

Անդամ Դիւանի Պետական Խորհրդի, Ելեւսից
Տեսուչ Պէրպլեւան Վարժարանի, Աւսուցիչ
Օսմանեան Մատենագրութեան, Արաբերէն ու
Պարսկերէն լեզուաց :

Այս Նոր դասագիրքը Արաբերէնի
գիտարարացն կարծուած լեզուն կը
գիրագոյնէ. կը պարունակէ բազմա-
թիւ (հարէքէ) ձայնանիշով հրահանգ-
ներ :

Կեդրոնատեղին է Պատր-Ալի ճառ-
տէսի 68 թիւ խանութը :

Գին 5 դահեկան

Ի Ն Չ ՈՒ Չ Ե Ն Ե Ր Թ Ա Ր

Նոր խնդիր չէ ասիկայ. շատ տարիներէ ի վեր մեր շատ մը գաւառներ Հովուական հոգացողութենէ զրկուած կը մնան. շատ տարիներէ ի վեր է որ գանգաւաններ կը լսուին ամուրի եկեղեցականութեան համար Թէ չեն ուզեր բաժնուիլ «Վաստիքի գեղածիժազ արուսթէն» և չեն ուզեր գաւառներն երթալ՝ կատարելու համար առաքելական պաշտօնը որուն կոչուած են: Անոնք ալ որոնք գացած են, եպիսկոպոսանալու համար պէտք եղած ժամանակին չափ միայն նստած են գաւառը, մե՞ծ համբերութեամբ. այնուհետև միջոցը իրենք հնարած են Պոլիս գալու կամ կանչուելու:

Հիմա, անտեսական այս արտաստի որ տագնապի պահուն, երբ ժողովուրդն ամէն ժամանակէ աւելի կը տառապի նիւթապէս և բարոյապէս, և ծարուի է լսելու Հոգեւոր հովուի մը մխիթարական մէկ խօսքը, քաջալերական մէկ շեշտը, երբ մանաւանդ մարդասէրներու շնորհիւ է որ այսօր գրեթէ ամենուրեք ի գաւառս հազարաւոր ընտանիքներ կը կերակրուին ու կ'ապրին, և Առաջնորդի մը լոկ ներկայութիւնը կրնայ շատ մը զեղծումներու առաջքն առնուլ և աղքատին բերնին պատառը յափշտակութենէ ազատել, այսպիսի ժամանակի մէջ իսկ՝ կ'ըսեմք՝ մեր վարդապետք և եպիսկոպոսք կը յամառին մնալ ի Պոլիս, անյողողող կը շարունակեն անզգայ մնալ ժողովրդեան բազմապիսի ցաւերուն և պետքերուն հանդէպ, նոր ի նորոյ պատճառաբանութիւններ ալ ստեղծելով՝ մերժելու համար Ազգ. Վարչութենէն իրենց առաջարկուած հովուական պաշտօնը: «Առանց մեր հետը կարեւոր գումարներ տանելու՝ չենք կարող գաւառ երթալ. զրամը մեզի համար չէ որ կ'ուզենք, այլ հացակարօտ ժողովրդեան համար. այսպիսիներ կարօտելոց հաց կուտան, հագուստ կուտան, տուն տեղ, մինչև իսկ փլփլած եկեղեցիները կը շինեն ու կը նորոգեն. մենք ի՞նչ ազդեցութիւն պիտի ունենանք ժողովրդեան վրայ, եւ առանց զբրամի ի՞նչպէս պիտի դարմանենք անոնց կարօտութիւնները՝ երբ մեզի դիմեն», կ'ըսեն, և իրենց խիղճը հանդարտեցուցած՝ ետ կը քաշուին: Բայց ասոնք ոչինչ առարկութիւններ են: Նախ՝ գաւառացին զիտէ այսօր Թէ Պոլսեցի Հայը, ո՛չ ալ Պատրիարքարանը, նիւթապէս մեծ օգնութիւն մը չեն կրնար ընել իրեն, և հետեւաբար Պոլսէն գացող վարդապետէն նիւթական օգնութիւն չակնկալել, այլ միայն բարոյա-

կան: Եւ մի՞թէ բարոյական օգնութիւնը քի՞չ բան է: Ժողովրդեան ուղղուած հոգեշահ խրատները, խմաստուն խորհուրդները, քաջալերիչ և մխիթարիչ խօսքերը քի՞չ կ'ազդեն իր էութեան վրայ, և նիւթական հացին հետ կեանքին մէկ էական տարրը չը կազմէր և բարոյական հացը, հոգեւոր սնունդը: Երկրորդ՝ սխալ է արող այն գաղափարը Թէ, օտարներ դրամական օգնութիւն կը բաժնեն Հայ կարօտելոց՝ զանոնք մայրենի եկեղեցւոյ ծոցէն հեռացնելու մարտի, և Թէ հետեւաբար, մեր ժողովուրդը անոնցմէ միայն կերակրուելով, կը հարկադրուի անոնց եկեղեցւոյն յարիլ, և այս պարագային մէջ մեր Առաջնորդը չը կրնար իր ժողովրդեան վրայ ազդել՝ համոզելու համար որ մնան Հայ եկեղեցւոյն մէջ: Մեր ըմբռնածն այն է որ այդ օտարներու ըրած գործն պարզապէս բարեգործական, մարդասիրական է միայն, և բնաւ կապ չունի կրօնական ծաւարման գործին հետ: Եւրոպայէն և Ամերիկայէն, բարի քրիստոնեայիներ զբրամ կը դրկեն՝ կարօտները կերակրելու, հագուեցընելու և պատուարելու համար, եւ գաւառաց մէջ գտնուող միսիօնարք և միսիօնարուհիք իրենց խղճին և պատուոյն վստահուած այդ գումարները կը ծախսեն այն նպատակին համար որուն յատկացուած են: Թէ՛ նուիրատուք և Թէ՛ միջնորդք, ո՛չ միայն նուէր-ընկալներու, այլ և ազգովին շնորհակալութեան եւ երախտագիտութեան արժանի են. անոնք զոցեցին և կը զոցեն Պատրիարքարանի կողմանէ կամ ազգովին ըլլալիք օգնութեանց բացը, և հետեւաբար նախախնամութիւնը եղան այնքան հարիւր հազարներով սովեալ ընտանիքներու: Գիտէք Թէ որչնափ ծախսած են ցարդ. 260,000 անգղ. ոսկիէն աւելի. ասիկայ ստոյգ աղբիւրէ գիտենք մենք:

Արդ, իրաց այս վիճակին մէջ, ամենէն աւելի անհրաժեշտ է Առաջնորդներու կամ Հոգեւոր Հովուներու ներկայութիւնը: Երբ օտար ազգեր խիստ հեռուներէն կը մտածեն ժողովրդեան կարօտութիւններուն վրայ և հացագին կը դրկեն, պէտք չէ՞ որ Հայ վարդապետներ իրենց հօտին զլուխը գանուին, ճըշմարիտ աղքատը կեղծ աղքատէն զանազանեն, նրէրներու արդար բաշխումը ապահովեն և չը թողուն որ աղքատին իրաւունքը ունենորին անցնի: Միսիօնարքը չը կրնար վերջապէս մեր ժողովրդեան զանազան դասակարգերը այնքան ճանչնալ, բնաւորութիւնները այնքան հասկնալ որքան Հայ վարդապետը: Եւ մի՞թէ միայն այս, նուէրներու արդար բաշխումը ապահովելը, կարեւոր գործ չէ՞: Մի՞թէ վարդապետին ներկայութիւնը և գործակցութիւնը նոյն իսկ Միսիօնարք-

րին համար քաջախիտութիւն մը, խրատոյս մը չէ՞ աւելի սիրով և սրտով փարելու այս զուտ մարդասիրական գործին: Ի՞նչու չեն երթար ուրեմն: Ի՞նչու կը տրանջան Վարչութեան որոշումներուն դէմ. ո՞ր օրուան կը պահեն առիթը՝ գործքով ցոյց տալու ժողովրդասիրութիւնը որով կը պարծին յաճախ: Ժողովրդեան աղէկ օրերը կը վայելին, կարօտութեան ժամանակ՝ գէթ բարոյական մխիթարութիւն մը ա՞յլ կը զլանան անոր:

Գաւառ երթալու համար կրորիկ գումարներ ուզել կամ պայման դնել, ասիկայ կատարելով անխղճութիւն է. մանաւանդ որ Պատրիարքարանի սնուուկըն ալ այդպիսի գումարներ անմիջական կերպով չէ կարող հայթայթել: Պատրիարքարանը սակայն՝ վարդապետաց կամ եպիսկոպոսաց գէթ ճամբու ծախքերն անհրաժեշտաբար հոգալու է. զայս իրաւունք ունին պահանջելու. նստել կրնան պահանջել որ ե՞թ ո՛չ Սովետաց զրանով զնուած խանը, գէթ անոր այնքան տարիներէ ի վեր զիջուած եկամուտները դարձեալ սովետայններու յատկացուին. բայց այս պահանջումն ընելով հանդերձ, իրենք իրենց ճամբէն ետ կենալու չեն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Բ

Հետևեալն Առաջնորդական Վիճակաց Յանձնաժողովին Տեղեկագիրն է, որ, ինչպէս անցեալ անգամ ըստինք, նոյնութեամբ ընդունուած է՝ Պառն Ժողովոյ կողմանէ:

Պատկ. Պառն Ժողովոյ կողմանէ արուած որոշման վրայ Յանձնաժողովս նկատի առաւ Թուրքիոյ մէջ զրուուող բոլոր վիճակներն, համանման 65 վիճակաց առաջնորդական ցուցակին, որպէս զի զիւրին լինի իւրաքանչիւր Առաջնորդարանին կացութիւնն ու պէտքը ճշդել և ըստ այնմ կա՛մ պաշտօնավարող Առաջնորդներն ու Տեղապահները զիստալ ու ցուցնել, և կա՛մ անառաջնորդ վիճակներուն համար պարտ ու պատշաճն առաջարկել:

65 վիճակներէն 45ն ուղղակի Կ. Պոլսոյ Աթոռոյն հետ կապուած են, և որովհետեւ Կ. Պոլսոյ Աթոռն ալ այդ թիւին մէջն է, Գաւառական վիճակաց թիւը կը մնայ 44:

Ասոնցմէ 7 վիճակներ միայն օրինական ընտրութեամբ և Կոնգակով և Կրօնարտակով հաստատուած և արդեամբ այժմ իրենց վիճակներուն զուտը դանտող Առաջնորդներ ունին, և են՝ 1. Ակն, Տ. Յակոբ Ծ. Վ. Յորիկեան, 2. Իզմիր, Տ. Ներսէս Ծ. Վ. Արսլանեան, 3. Սարգիս, Տ. Պետրոս Ծ. Վ. Բաղդասար, 4. Գայեթի, Տ. Տրդատ Ծ. Վ. Պալեան, 5. Իզմիր, Տ. Ասեփաննոս Եպս. Յովակիմեան, 6. Պրիէճիկ, Տ. Մովսէս Ծ. Վ. Կէօմբիւքճեան, 7. Սըլվազ, Տ. Պետրոս Եպս. Թանճիզճեան:

Ասոնցմէ հարը կողմաց 16 վիճակներ, յորս Պատրիարքարանի կողմանէ ընտրուած և կառավարութեան հաստատուած Տեղապահներ կը գտնուին, որք ըստ ամենայնի առաջնորդական պաշտօնները կրնան լրացնել. աւանք են.

1. Էսիրնէ, Տ. Արսէն Քնյ. Դերձակեան,
2. Ամասիա-Մարզուան, Տ. Նիկողոս Վ. Ֆրանկիւլեան,
3. Պոյպուրս, Տ. Յովհաննէս Վ. Տ. Յակոբեան,
4. Եղիպտոս, Տ. Կարապետ Քնյ. Գանճիկի, 5. Ուրֆա, Տ. Անանիա Վ. Հազարապետեան,
6. Թաքատ, Տ. Յովհաննէս Վ. Հուրիկեան,
7. Շապին Գարա-Հիսար, Տ. Ամբրոսիոս Ծ. Վ. Ռուբինեան,
8. Չորանճար, Տ. Սորէն Ծ. Վ. Շահնազարեան,
9. Պանարմա, և Պալքէսիկ, Տ. Վահան Ծ. Վ. Յակոբեան,
10. Պաղտատ, Տ. Արիստակէս Եպս. Դերձակեան,
11. Պրուսա, Տ. Յովհաննէս Ծ. Վ. Արշարունի,
12. Թէքիրազ, Տ. Բարթոլղիմէոս Ծ. Վ. Պաղճեան,
13. Սիւերզ, Տ. Թէոփորոս Վ. Տիվրիկեան,
14. Վան, Տ. Սահակ Ծ. Վ. Տէր Գրիգորեան,
15. Տիարպէքիր, Տ. Եղեկիէլ Վ. Պետրոսեան,
16. Քէօթահեա, Տ. Մկրտիչ Ծ. Վ. Ազաւուհեան:

Ասոնցմէ երկուքը միայն, այսինքն է Պանարմայի և Վանայ Տեղապահները առժամապէս բացակայ կը զրուուին, բայց ի մտոյ պիտի կարենան իրենց պաշտօնին վերադառնալ, իսկ Ուրֆայի Տեղապահը թէպէտ միայն ցարգ իրեւ Փոխանորդ կը պաշտօնավարէ, բայց Պառն Ժողովոյ վերջին նստին մէջ Առաջնորդ Տ. Սորէն Եպս. Մխիթարեանի հրամարակման ընդունուելով, Փոխանորդին պաշտօնը Տեղապահութեան փոխուեցաւ:

Կան երկու ևս վիճակներ, Տրապիզոն և Էնկիւբի, որք թէպէտ այժմ Տեղապահներ ունին, սակայն առաջինին Տեղապահին փոխութեանը պատշաճ տեսնուած է կարեւորագոյն վիճակի անցնելու համար, և միւսին փոխութեանը պատշաճ տեսնուած է տեղական և անձնական պարագայից բերմամբ:

Կան երեք ևս վիճակներ, որք պարզապէս Առաջն. փոխանորդներով կը կառավարուին, բուն Առաջնորդներուն բացակայութեան պատճառով, և են՝ 1. Լիւմ, Տ. Գրիգոր Վ. Նորալանցի, 2. Կամախ, (անկոյն Քահանան), 3. Մուշ, Տ. Վարդան Վ. Յակոբեան:

Վիճակ մ'ալ փոխանորդով կը կառավարուի պարզապէս իրեւ յարակից վիճակ նկատուելուն համար, որ է Կեղի, Տ. Արիստակէս Վ. Սաչատուրեան:

Վիճակներէն 5 հաս ալ մերձաւորագոյն զլիւուոր վիճակին յարակիցալ լինելով, Պատրիարքարանիս կողմէ անմիջական կարգադրութիւն չեն պահանջեր, այլ կարող են զլիւուոր վիճակին անօրինութեամբ փոխանորդ վար-

զագիտի կամ քահանայի մը հսկողութեան յանձնուիլ : Ըստ այսմ Քամկարայի վիճակը կանուխէն յանձնուած է Ծաղկն Գորա-Հիտարի , եւ բաւական տարիներ ստաջ Բասեն եւ Գերջան յանձնուեցան Կարնոյ , եւ Ճանիկ յանձնուեցաւ Տրապիզոնի , իսկ այս անգամ կ'առաջարկեմք որ որ Արզնի ալ Տրապիզոնի յանձնուի :

Ըստ այսմ 32 վիճակներ արդէն հոգացուած լինելով , կը մնան 12 վիճակներ եւս , որք նոր կարգադրութիւն կը պահանջեն կամ նոր Տեղապահներ ունենալու կը կարօտին , եւ են՝

1. Աբարկիր , 2. Բալու , 3. Պիթիւս , 4. Էնկիւրի , 5. Երզնկա , 6. Էրզրում , 7. Չմշկածագ , 8. Չնքուչ , 9. Պայտղիտ , 10. Տրապիզոն , որոց հետ պիտի համբուին նաեւ 11. Պոլիարիա եւ 12. Ռումանիա , որովք կը լրանայ 44 վիճակայ թիւը :

Երուսաղէմի Պատրիարքութիւնը 5 վիճակ կը նկատուի , որք են .

1. Երուսաղէմ , 2. Դամասկոս , 3. Յուպէ , 4. Վերիտոն (Պէլուսթ) , 5. Կիպրոս , որք առ հասարակ Երուսաղէմի Պատրիարքին իրաւասութեան ենթարկեալ են , եւ վերջին չորսն անկէ ընտրուած Տեսուչներով կը կառավարուին , եւ Վարչութեանս կողմանէ նոր կարգադրութեանց չեն կարօտիր :

Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը 13 վիճակ կը համբուի : Ասոնցմէ չորսը միայն պաշտօնավարող Տեղապահներ կամ Փոխանորդներ ունին եւ նոր կարգադրութեան պէտք չեն ներկայեր , եւ են ,

1. Սիւ , Տ. Կիրակոս Եպս. Բէքմէզեան , 2. Ատանա , Տ. Խաչատուր Վ. Տէր Դաղարեան , 3. Բերիա (Հալէպ) , Տ. Պետրոս Ծ. Վ. Ներկարարեան , 4. Մարաշ , Տ. Յովհ. Ա. Քննչ. Վարժապետեան : Վիճակ մ'ալ , այն է Տեղեւեան , կ'առաջարկենք Կիւրթնի յարակից նկատել :

Կը մնան ուրեմն Կիլիկիոյ մէջ՝ 8 եւս վիճակներ , որք Տեղապահի պէտք ունին , եւ են .

1. Այնթապ եւ Քիլիս , 2. Անտիոք եւ Փայտս եւ Իսկէնաէրուն , 3. Եօզրատ , 4. Չէյթուն , 5. Կիւրթն եւ Մանճըլլը , 6. Հաճըն , 7. Մալաթիա եւ Պէհէնի , 8. Տիւրիկ :

Աղթամարայ Կաթողիկոսութիւնն երկու վիճակ կը համբէ , Աղթամար եւ Խիզոն , որոց ստաջինն ունի Կաթողիկոսական Փոխանորդ մը , Տ. Արսէն Վ. Մարգարեան , իսկ Խիզոն տեղական պարապայից բերմամբ նոր կարգադրութիւն չի պահանջեր , Աղթամարայ Փոխանորդի հսկողութեան յանձնուելով առ այժմ :

Կը մնայ արդ վերայիցեալ Կ. Պոլսոյ 12 եւ Կիլիկիոյ 8 վիճակներուն համար Տեղապահներ ընտրել , եւ առանց ծանրանալու ընտրելեաց , ինչպէս եւ արդէն ընտրելոց ըստ ամենայն պարապայից յարմարութեանց եւ արժանաւորութեան վրայ , արդի եկեղեցական դասուն մէջէն յետազայները կառաջարկուին ընտրելի .

1. Արապկիր՝ Տ. Յուսէփ Ծ. Վ. Էսմէրեան , 2. Բալու՝ Տ. Վրթանէս Վ. Գալլպճեան , 3. Էնկիւրի՝ Տ. Տաճատ Ծ. Վ. Ոսկանեան , 4. Էրզրում՝ Տ. Յովսէփ Ծ. Վ. Այվազեան , 5. Չմշկածագ՝ Տ. Վահան Ծ. Վ. Տէր Մինասէան , 6. Չնքուչ՝ Տ. Գարեգին Վ. Աժակերեան (Էրբ

- ժոխանորդ Տրապիզոնի) . 7. Պայպլիս՝ Տ. Մամբրէ Վ. Մոկայի (արդէն պաշտօնադիր ընդունած) , 8. Տրապիզոն՝ Տ. Մեսրոպ Ծ. Վ. Ճերմակեան , 9. Այնթապ եւ Քիլիս՝ Տ. Խորէն Վ. Դիմաքսեան , 10. Անտիոք , Բայաս , Իսկէնաէրուն՝ Տ. Ներսէս Ծ. Վ. Իսնիէլեան , 11. Եօզրատ՝ Տ. Եզնիկ Ծ. Վ. Գալիաքճեան , 12. Չէյթուն՝ Տ. Գրիգոր Ծ. Վ. Աբարգեան , 13. Կիւրթն , Մանճըլլը , Տէրէնատ՝ Տ. Արիստակէս Ծ. Վ. Վանքեան , 14. Հաճըն՝ Եզրատ Վ. Սալլըեան , 15. Մալաթիա՝ Տ. Եղիշէ Ծ. Վ. Գալֆայեան , 16. Տիւրիկ՝ Տ. Ներսէս Ծ. Վ. Պէրպէրեան : Կը մնան

17. Պիթիւս , 18. Երզնկա , 19. Պուլիարիա , 20. Ռումանիա , որոց համար Յանձնաժողովս պատշաճ կը գատէ Երուսաղէմի Միաբանութեանէն արժանաւոր ընտրելիներ խնդրել եւ անոնց յանձնել պարագայից բերմամբ յատուկ նկատողութեան ենթարկուած յիշեալ վիճակները :

Հաստատուն Առաջնորդ ունեցող վիճակներուն եւ Կիլիկիոյ Աթոռոյն համար Յանձնաժողովս կ'առաջարկէ մի մի օգնական փոխանորդներ անուանել , որք անհրաժեշտ նկատուած են զիտարապէս վիճակներուն կարեւորութեան եւ ընդարձակութեան եւ թեմերու շատութեան , եւ մտածմբ առաջնորդաց համեմատարար յոգնած լինելուն պատճառներով :

1. Իզմիրի համար , Տ. Մուշեղ Վ. Սերոբեան , 2. Խարբերդի համար , Տ. Զաւէն Վ. Տ. Եղիսեան , 3. Սըվազի համար , Տ. Խորով Վ. Պէհրիկեան , 4. Սոյ հար , Տ. Բարկէն Վ. Կիւլէտէրեան , որք Դպրեվանքի սաներէն են :

Յանձնաժողովս կը փափաքէ որ բոլոր վիճակներու մէջ հաստատուն առաջնորդներ ունենալու համար Սահմանադրական ընտրութիւններու հրահանգ արուէր ամէն կողմ , այլ նկատելով տեղական զժուարութիւններն եւ ներկայ պարագայները , միայն երեք վիճակներու մէջ կ'առաջարկէ ընտրութիւն հրամայել , եւ ըստ սովորութեան եռանուն ցանկեր կ'առաջարկէ հետեւեալ կերպով .

1. Անդրիանուպոլսոյ համար , Տ. Հմայեակ Եպս. Դիմաքսեան , Տ. Յակոբ Ծ. Վ. Փափազեան , Տ. Պօղոս Ծ. Վ. Խօլտամեան : 2. Եգիպտոսի համար , Տ. Բարթողիմէոս Արքեպս. Չամչեան , Տ. Տիմոթէոս Եպս. Սափրիչեան , Տ. Գարբիէլ Ծ. Վ. Ճէվահիրճեան : 3. Պրուսայի համար , Տ. Մեսրոպ Արքեպս. Սուքիասեան , Տ. Յովհաննէս Ծ. Վ. Արշարունի , Տ. Գէորդ Ծ. Վ. Իւթիւճեան :

Արդէն յայտնի է թէ այդ ցուցակները փակեալ չենք նկատել՝ համաձայն Սահմանադրութեան եւ կանոնադրութեանց :

Վերջապէս , Յանձնաժողովս ի նկատի առնելով Եպիսկոպոսական դասուն հետզհետէ նուազելը եւ երկար տարիներէ հետէ Եպիսկոպոսական ձեռնադրութեանց տեղի չունենալը , եւ միանգամայն կարեւորագոյն Աթոռոց Եպիսկոպոսներ ունենալու հարկը , կ'առաջարկէ որ հոգ տարուի դոնէ հետեւեալ չորս Վարդապետները ընդհուպ յղել ի Ս. Էջմիածին Եպիսկոպոսական ձեռնադրութիւն ընդունելու համար , ասոնք են .

1. Տ. Պետրոս Ծ. Վ. Բազրատունի՝ Առաջն. Խար-

բերգի, 2. Տ. Ներսէս Ծ. Վ. Ասլանեան՝ Առաջն. Զմիւռ-
նիոյ, 3. Տ. Տրդատ Ծ. Վ. Պաշեան՝ Առաջն. Կեսարիոյ,
4. Տ. Գարրիէլ Ծ. Վ. Ճէվահիրճեան՝ Պատրիարքական
Փոխանորդ:

Սովորական ցուցակներու յիշած 65 վիճակներու
նկատմամբ պէտք եղածը ցուցընելէ ետքը, կը մնայ յիշել
եւս ինչ ինչ թեմեր, որք կամ իբր ուրոյն եւ կամ իբր
յարակից փոխանորդութիւններ նկատուած են, եւ ընդ-
հանրապէս կամ ուղղակի Պատրիարքարանի կողմանէ եւ
կամ զլիսաւոր վիճակին կողմանէ ընտրեալ փոխանորդ-
ներով կը կառավարուին:

Պատրիարքարանիս հետ ուղղակի յարաբերութեան
մէջ կը գտնուին.

1. Արմաշ, 2. Գալթէմուշի, 3. Սէլանիկ, 4. Կրետէ,
Վանայ վիճակին մէջ կը գտնուին.

1. Վարազ, 2. Կաուց, 3. Ալճալթազ, 4. Արճէշ, 5.
Աղբակ:

Կարնոյ վիճակին մէջ կը գտնուին.

1. Սպեր, 2. Խնուս:
Մշոյ վիճակին մէջ կը գտնուին.

1. Պուլանըզ, 2. Կինճ:
Կեսարիոյ վիճակին մէջ կը գտնուին.

1. Պէլէքէս:
Երուսաղէմի եւ Կիլիկիոյ եւ Աղթամարայ մէջ ալ

թեմեր կան որք վիճակի կարեւորութիւնը չունին. Այս
ամէն թեմերու համար առ այժմ որոշ կարգադրութիւն-
ներ կամ ընտրութիւններ ընելու չձեռնարկեց Յանձնա-
ժողովս, զի շատեր արգէն ունին եւ կամ տեղական կար-
գադրութեամբ պէտք է հոգացուին, եւ իբր նոր կար-
գադրութիւն միայն կառաջարկուի Վարազայ վանքը
յանձնել Տ. Սաւեման Վ. Աղազատեանի:

Այսու փակելով եղած յանձնարարութեան կատա-
րումն եւ հաստատութիւնը թողով Պատի. Խառն ժողո-
վոյ խոնարհան որոշման, Յանձնաժողովս կը յաւելու որ
հարկ անհրաժեշտ է ամբողջացնել Պատրիարքարանի մէջ
եղած ընդարձակ ցուցակն բոլոր մեր եկեղեցականաց՝
հանդերձ մանրամասն տեղեկութիւններով իրենց ունե-
ցած վիճակին եւ վարած պաշտօններուն նկատմամբ:

11 Փետրուար 1897

ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՃԱՇԻ ԱՏԵՆ

Յերեկի ճաշս աւարտելու մօտ եմ, երբ երկու վա-
ղեմի ծանօթներ ճաշարանէն ներս կը մտնեն. մէկ սե-
ղանի շուրջն ենք երեքս ալ եւ բնականաբար խօսքեր
կ'սկսին փոխանակուիլ:

— Ի՞նչ ուտելու է, կ'ըսէ նորեկներէն մին, այս կե-
րակուրներն ախորժակ չեն գրգռեր:

— Ես հերիսայ կերայ, կը պատասխանեմ, շատ հա-
մեղ թուեցաւ ինձ, մէկի տեղ երկու պնակ առի եւ լաւ
մը յագեցայ. բայց եթէ բնաւ ախորժակ չունիք, զգու-
շացէք ո եւ է բան ուտելէ. մի՛ մաքառիք բնութեան

զէմ, գուցէ ստամոքսնիդ բեռ տանելու վիճակին մէջ չէ.
լաւ է որ հանդիստ թողուք զինքը. իսկ եթէ չփացած
տղու յաւակնութիւններ ունի, պատժեցէք զինքը՝ ան-
գործ ձգելով. վերջ ի կերջոյ կը կախուզնայ:

— Մէկ տեսակ կերակուր, ս'ըքան առողջարար է,
յարեց միւս ծանօթս, մեծ մայրս իննսուն տարիէ աւելի
ապրեցաւ, մինչեւ վերջը աշխոյժ ու քաջառողջ. բոլոր
կեանքին մէջ ճաշի առնն մէկ տեսակ կերակուրէ աւելի
չուտեր եղեր:

— Ի՞նչ կապակցութիւն կ'ուղէք դնել մէկ տեսակ
կերակուրով ճաշ ընելուն եւ իննսուն տարի ապրելուն
մէջ:

— Վասն զի շատ տեսակ կերակուրները հիւթերու
մեծ խառնակութիւն կը լեցնեն ստամոքսին մէջ, որ չը
կրնալով դիւրութեամբ մարսել, անինչայ կ'ապառէ իր ու-
ժը, շուտով կը տկարանայ եւ կեանքը կը նուազի ինքնին:

— Խնդրեմ չը շփոթենք առաջարկուած հարցը. մէկ
տեսակ կերակուր կրնայ դժուարամարս ըլլալ եւ հետե-
ւորքս փնասակար ստամոքսի. շատ տեսակ կերակուրներ
կրնան այդ անպատեհութենէն զերծ գտնուիլ. անոնց
համար գանդաթի տեղի եթէ կայ, այն ալ սա է թէ մարդ
սովորաբար աւելի կ'ուտէ երբ կերակուրի թիւը մէկէ ա-
ւելի է. քիչ մը խեղք ու չափաւորութիւն, եւ քիւքն ալ
կը պարարի, ստամոքսն ալ կը գործէ անփնաս:

— Տեսնենք բժիշկները Ձեր կարծիքէ՞ն են:

— Բաւական է որ ես անոնց կարծիքէն չեմ. իմ
փրկութիւնս հոն գտած եմ. բնութեան ազդումին կը
հետեւիմ. կը յարցեմ ստողջ բանավարութեան կանոնը
որ է զգուշանալ ծայրայեղութենէ եւ կը յուսամ եօթա-
նասուն տարիներս համբել:

— Օ՛, ըսի սակայն թէ մեծ մայրս իննսունէն ա-
ւելի ապրեցաւ, ինչո՞ւ անոր ապրելու կերպէն օգուտ
չէք քաղեր:

— Եղբայր, իննսուն տարին իբր հրաշալիք մի՛ ցուց-
նէք. եթէ բժշկական արդի գիտութիւնը չըլլար, ես պի-
տի ապացուցանէի Ձեզ եւ զուք ալ պիտի ընդունէիք
թէ մարդկային այժմու կազմուածը մեզի կը խոստանայ
հարիւր քսան տարիի կեանք միջին հաշուով. բժիշկներն
են զլիսաւոր պատճառ որ մարդիկ քիչ կ'ապրին, վասն զի
անոնք կը խոստանան առողջացնել զմեզ՝ երբ հիւանդա-
նանք. իրենց գիտութիւնը զեռ հասած չէ այն զօրու-
թեան որ զհիւանդն անվրէպ կ'առողջացունէ, բայց ի-
րենց շտցուցիչ խոստումները խիստ շատերու մոլորու-
թեան պատճառ կ'ըլլան. մեր փափուկ օրիւրդները խոյս
պիտի տային մերկ կուրծքով, մերկ թեւերով ցայգանա-
ղէմներ զխմելու ձմրան սառ գիշերները, եթէ յոյս չունե-
նային որ բժիշկները գիրենք մահուրնէ կը փրկեն՝ եթէ
հիւանդանան: Մանուկը կը ծնի՝ շատ անգամ իր արեան
մէջ ունենալով սերմերը, արամաղորտութիւնը զանազան
հիւանդութեանց. տկար ու վտիտ կ'անցունէ առաջին
տարիները. զինքը ինամոզներն ստաջին օրէն քօլն են՝
հսկելու համար որ բնութեան լիութի բաշխած բարիքնե-
րէն հեռացնեն զինքը. թեւերն ու սաքերը կը կապկպեն
եւ օրորոցի մէջ գնելով, հա՛, հա՛, կ'երկրցնեն զինքը մին-
չեւ որ ապշութիւնը հասնի եւ խեղճը ընդարմացած քնա-

նայ . քանի մը տարի հազիւ ապրած , կը տանին կը տեղաւորեն զինքը վարժարան կոչուած այն արուբ սենեակներուն մէջ ուր բնութիան լիութի արուած առողջ օդին տեղ ապահանեալ մթնադրա մը կայ . հոն ալ տղուն մարմինը , միտքը կը խամբին :

— Պատիօ , շարունակեցէք :

— Քանի որ խօսեցնել առիթ , մտիկ ըրէք . այո՛ , այդ վարժարան կոչուած արուբ սենեակներուն մէջ աղան , արգէն արեղծ , մաքուր ալ մարմնով ալ կը խամբին . տարիներ կ'անցնին , մանուկը կ'ըլլայ պատանի , եւ աճա՛ նոր ու այս անգամ կենսապատ մոլորութիւնը , զարհուրելի մոլորութիւնը , սովորաբար յատուկ այդ հասակին , կը խանձէ անոր մարմինը , կը ցամքեցունէ կը խանգարէ ուղեղային կազմուածքը , աճումը կը դադրի կամ կը լինի անկատար . յետոյ կուգայ երիտասարդութիւնը , դէշ սկսուած , յօտի առաջնորդուած կեանքի երիտասարդութիւնը իր շուայտութիւնով , որկրամոլութիւնով , ամէն տեսակ ծայրայեղութիւններով , երբեմն նաեւ գրկումներով , ու , սակայն , մարդը կը շարունակէ միշտ ապրիլ . կ'անցնի երիտասարդութեան հասակը , կատարեալ անուութիւնը կուգայ 45 էն մինչեւ 60 , եւ ընդհանրապէս այս միջոցին է որ մարմինն ամէն կողմէ ձայն կուտայ , մանն ամէն ճեղքուածքէ կը նայի . մարտդութիւն , տեսողութիւն , ուղեղային գործունէութիւն , եւ այլն , իրենց հրաժեշտի գրիւր կը մատուցանեն . խորհեցէք հիմայ թէ մարդ ծնունդէն մինչեւ մահը շարունակ մաքառելով բնութեան դէմ , արգիլելով մարմնոյն կանոնաւոր զօրացումն ու աճումը , մտնաւանդ թէ օրն օրին վիցունելով շինուելու վրայ ելող չէնքը , զարձեռլ կրնայ մինչեւ 60 տարի ապրիլ . չը՛ կրնար 120 ին համիլ , եթէ մանկութեան ատեն լաւ խնամուի եւ յետոյ իր անձին խնայելով միայն բնութեան ազդումին անսայ ու չափաւորութենէ չը հեռանայ : Բնութիւնը , միշտ բնութիւնը մեզ առաջնորդ ունենանք . բժիշկներէն շատ գերազանց մենտոր մ'է՛ նա : Այս օր միայն հերիսայ ուսել ուղեցի , այնպէս բրի , ուրիշ անգամ երեք տեսակ կերակուր ուտելէ չեմ քաշուիր , բաւական է որ վատահ ըլլամ թէ ստամոքսս կրնայ մարսել :

— Այդ հաշուով ինչո՞ւ չէք յաւակնիր 120 տարի ապրելու :

— Պատճառը պարզ է , բարեկամ , մինչեւ երեսուն ես ալ մարմնոյն չէնքը մասամբ քայքայելով ապրեցայ , ի հարկէ յիմարութեանցս պատիժը պիտի կրեմ :

— Ուրեմն կը խրատեք գմեղ չը հեռուիլ բժշկի պատուէրներուն . հասցա կ'ըսեն թէ բժիշկը գիտութեան պատգամներն է :

— Գիտութիւնը կը յարգեմ , անոր մտանանիշ բրածը կենաց երջանկութեան ճամբան է . բայց շատ մը բժիշկներու պատգամներուն մէջ գերեզմանի բտրուած կայ . գիտութիւնը ուղեղին ծանօթութիւնն է . քիչ մարդոց արուած է գիտնալ այս բանը . մեք սովորաբար գիտութիւն անունը կուտանք նախապաշարմանց զորս ուսնելու համար տարիներով ու գորերով կ'աշխատինք . քանի լեցնենք մեր մաքերն այդ նախապաշարումներով , այնքան հեռացած կը մնանք ճշմարիտ գիտութիւնը ճանչնալէ :

Անցնելով բժշկութենէն , որ զլիաւորապէս ֆիզիկական գիտութեանց կարգին կը պատկանի , եթէ քննենք մեր բարոյական վիճակը , կը գտնենք որ հոն ալ գրեթէ առհասարակ նախապաշարումներու ազդեցութենէն զերծ չենք , եւ անոնց վնասն ամէն օր կրելով չենք սթափիր , չենք ուղեր կարծես տեսնել ուղիղ ճանապարհը զոր բնութիւնը չը դադրիր մեզ ցուցնելէ . ամէնքս ազջիկները լաւ կրթելու եղանակի վրայ կը խորհնք , կը ճառենք , աշխատութիւնն ու դրամ կը շապլենք . ազջիկներնիս կը մեծնան . ի՞նչ կ'սպասէինք իրենցմէ . պատրաստուիլ տան արիւններ , ընտիր ամուսիններ ու լաւ մայրեր ըլլալու . այս չէ՞ բնութեան նպատակը ամէն մէկ ազջկան համար . բայց ո՞ր դաստիարակն ազջկան մը բացայայտ կը սովորեցունէ թէ ի՞նչպէս նա այդ երեք ձիրքերուն աէր կը դառնայ . տուճն ալ գարսնայն ալ մէկ նպատակի կը ձգտին , այն է սպաննել ազջկան մէջ բնութեան կոչումին համեմատ մեծնալու արտադրութիւնը . աղայոց երկու լեզու սովորեցնելու համար տասը տարի անոնց գլուխը կը ճաթեցընենք վարժարանի մէջ , եւ գիտենք որ տղայք պարոցէն կ'եննեն առանց կարենալու լաւ խօսիլ ու եւ է լեզու . նայեցէք ընդհակառակն բնութեան ըրածին . աղան փողոցներու մէջ վազվառելով , ամէն մէջ խաղալով , հինգ վից տարուան մէջ կրնայ երեք չորս լեզու խօսիլ յստակօրէն . յոյն գարեակէն յունարէն , ծնողքէն հայերէն ու տաճկերէն , զրաջիներէն ֆրանսերէն , անգլիերէն , եւ այլն , եւ զօրծին մէջ յոգնութիւն չը կայ բնաւ . այս ըլլալու չէ՞ լեզու ուսնելու ճամբան , եւ այս չէ՞ բնութեան ճամբան :

Բայց ո՞ւր տարաւ զիս սա հերիսան . . . կերէք զայն՝ երբ արտոբակ ունիք :

Ա. Ա. ՍՈՒՐԵՆՅԱՆ

ԱՂԶԿԱՆ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ

9 Յունուար 1897

Կը տեսնեմ որ անստղիւտ , մօրս փախաքածին չափ կատարեալ ազջիկ մը չիրցայ ըլլալ գեռ . ամէն օր զիս կը խրատէ , կը զգուշացնէ բարոյական վտանգներէ ու ես յիմարի պէս անոնց մէջ կը նետուիմ եւ ոտկայն ամէն քայլափոխիս մայրս գէմս կը կանգնի , պահապան հրեշտակս է մայրս , եւ կ'ազատէ զիս : Անխորհուրդ պէտք չէ ըլլալ . ինձի ժպտող ամէն մարդ , կամ քաղաքավարական խօսք ընող ամէն արարած՝ մտերիմս ու բարեկամս կը նկատեմ , ու ալ անոր կը խօսիմ ընտանեկան ներքին կեանքիս վրայ , որ չարաչար կը մեկնուի . վերապահելու յատկութիւնը չունիմ բնաւ . ազատ ապրելու միակ պայմանն է մտերմութեան չըջանալը շատ չընդլայնել , եւ խօսելու եղանակին մէջ լուրջ ու խոհուն չեղալ մը գնել :

Մայրս մասնաւորապէս կը յանձնարարէ ինձ կրօնատէր ու երկիւղած ըլլալ , « Առաջին յատկութիւնը՝ զոր պիտի ուղէի տեսնել քու վրայ » , կ'ըսէ միշտ . եւ ես կը ջանամ պահել անխախտ ու ճշմարիտ հաւատքս զոր

մայրս սովորեցուց ինձ՝ խօսիլ սկսած առաջին օրէս. մօրս հօրս անունին հետ զիւրութեամբ կրնայի արտասանել նաեւ Աստուծոյ անունը. ամէն առտու եւ իրիկուն սրտաբուէի հողիէս թռած աղօթք մը. Աստուած աւելի հաճութեամբ մտիկ պիտի ընէ անոնց. Շարաթն անգամ մը եկեղեցի կրթալ, գեղեցիկ ու զգայուն շարականներ լսել, Ս. Պատարագի արարողութիւնը տեսնել, ինքզինքիդ եւ քուկիներուդ համար աղօթել, աշխարհի բոլոր թշուառներուն համար մաղթանքներ բարձրացնել՝ խուսկի ոլորապտոյտ ամպերուն հետ Եկեղեցւոյ գմբէթէն վեր, ուրկէ աստուածային բարութիւնը մեզ կը քաջալերէ, արցունք մը աչքերուդ մէջ՝ անէտնալ արտաքին աշխարհէն, եւ արցունքի շողշողման հետ խառն մտի լոյսերուն պըլպըլումին մէջ անդրաշխարհի հրապոյրն ընդհամարես. եւ արծաթէ թելիկներու պէս արտեւանունքէդ երկնցած շողերուն ծայրը նշմարես կուսական սրտիդ ուխտերը՝ որ ուղղակի ամենակալին ծոցը կը բարձրանան. ո՛րչափ կը սիրեմ աղօթքն ու եկեղեցին. իրիկունս Եկեղեցիի ժամն ու առտուան Առաւօտ լուսոյն. մանաւանդ սասնածնութեան մէջ, անկողին մանկէ առաջ, մահճակալիս զլուրը կախուած Աստուածածնի պատկերիս առջեւ ծնրապիւր երբ կ'աղօթեմ, հեռու ամէն աչքերէ:

10 Յունուար 1897

Այսօր այցելութեան դացի մօրս հետ. մեր առաջին խօսակցութեան նիւթը եղաւ դպրոցներու վիճակը. ամէն անոնք որ զաւակ ունին կրթութեամբ, այդ խնդիրը մէջ տեղ կը նետեն. գաղափարներու սխալ փոխանակութիւններ կը յաջորդեն իրարու. մէկը բոլոր բարկութիւնը Հոգաբարձութեան, ուրիշ մը Տնօրէնին, ուրիշ մը Դասատուին վրայ կը թափէ. ոչ ոք կ'ուզէ ինքզինքին վրայ դարձնել ուշադրութիւնը. տան անկիւնէն ամէն մարդ կրնայ ուղղածին պէս խօսիլ. բայց երբ գործադրելուն, հրապարակ իջնելուն գոյ խնդիրը. մեծ մեծ կը ջարդէ. «Յակորբիս դեռ բառ մը հայերէն գրել չի գիտեր...» յանցանքը որո՞ւնն է. դուն օր մը զաւակիդ յառաջացման աստիճանը քննեցիր. հաւանական է ամիսն անգամ մը հետաքրքրուիս անոր զարգացումով. ամէն օր պէտք է հարցնել փնտռել դասերուն տեղը. թո՛ղ ամէն մայր գիշեր ցորեկ զաւակին զաստիարակութիւնն իրեն առաջին մտածումն ընէ. անոր պատրաստած դասերուն մասնակցի, անոր հետ աշխատի. այսօր ամէն մայր իր մանուկ զուկին առած գասերուն խելքը կը համնի. թո՛ղ թուաբանութեան պղտիկ խնդիրներու լուծումը բացատրէ, բնութեան երեւոյթներուն վրայ խօսի, անոր կրօնքի ուսուցիչն ինք ըլլայ, քաղցր համոզիչ լեզուաւ անոր պատկասութիւններն ուղղէ, բարեկամի պէս թո՛ղ վարուի հետը. դպրոց երթայ մայրը, խորհրդակցի ուսուցչին հետ, պահանջէ, ազատէ որ զաւակին խնամքը կրկնապատկուի:

Քո՛յրը նորահաս, դպրոցէն նոր ելած գեռատի քոյրը, մանաւանդ ո՛րչափ դուրգուրանք կրնայ գնել իր պղտիկ եղբայրներուն եւ քոյրերուն զաստիասելուն մէջ. մօրմէն աւելի, մեծ աղջկան կ'իյնայ քաղցր այդ աշխատութիւնը. Ես ամէն գիշեր Տիրանն ու Սաթենիկը սեն-

եակս կը սանիմ, գրասեղանին առջեւ անոնց պղտիկ ձեռքերը կը զզուեմ, կը քաջալերեմ, յաջորդ օրուան դասերը կը սովորեցնեմ, կը խրատեմ որ հնազանդ ըլլան հայրիկին ու մայրիկին, պատկառին զաստուածներէն, սիրեն զանոնք, եւ անոնք ի՛նչ հոանդով կ'ըսեն ինձի. «Ջարուհի, անուշ Ջարուհիս, եթէ աւելի աշխատասէր ըլլանք, ի՛նչ պիտի ընես մեզի...», եւ սիրուն խոստումներ, զորս կը կատարեմ միշտ. մէկուն պէպէսին համար հազուա մը, միւսին պատկերազարդ գրքոյկ մը կամ գեղեցիկ պատկեր մը, եւ ալ քաջալերուած՝ աշխատանքը ամէն բանէ աւելի կը սիրեն, ու դպրոցին յառաջողէմ տղաքն են միշտ. Դպրոցը կանոնաւոր վիճակի մէջ չըլլալուն առարկութիւնը շատ քննադատելի է. բարձրագոյն կրթարաններու համար խնդիրը կը փոխուի. զժգո՛ւ չըլլալու միակ պայմաններն են վերցնել ուրիշին գործով գրադելու մտլութիւնը, ստաքինի ըլլալ, օրուան ամէն ժամերը կարգադրել, ճշգրտակ ու կարգապահ ըլլալ, ամէն նիւթի համար յատուկ տեղ մը պատրաստել, աշխատութիւնը սիրել, հեզահամբոյր ու քաղցրաբարոյ ըլլալ, լաւ պատրաստուած ժամանակացոյց մը կախել պատկած սենեակը հայելին քովին, ու ալ ամէն բան ընելու ժամանակ պիտի գտնենք. եւ ժամացուցի մը ընթացքին չափ ուղիղ պիտի ըլլայ մեր տան ներքին ընթացքը:

ՋԱՐՈՒՀԻ

ԱՌՏՆԻՆ ԶԵԻԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կարճ-իրանագետիկն աստուր ձեւելու կերպը

Ներկայ պարագային մէջ իրանագետներն նախ աստուր կը ձեռուի. եւ այս առթիւ փութանք ըսել թէ, տղայոց հագուստին իրանն ու թեւերը պատող աստուաներն ընդհանրապէս կակուղ տեսակէն ընտրուել է, որպէս զի յաճախակի լուացումներու դիմանայ, մարմնոյն ջերմութիւնը լաւ պահպանուի եւ երախային շարժումները հարգելուին:


Հագցնելու դիւրութեան համար, առճասարակ երախայից ներքին հանդերձներուն օղակ-կոճակները կոնամէջէն կը շինուին. հետեւաբար կրճամէջն ալ պէտք է միակտոր ըլլայ:

Ուրեմն առաջամասին տիպարին կրճեզըը ներկայացընող շեղ գիծը (որ է Վ. եւ Տ կէտերը կտրող գիծն) կը հաւասարեցնենք աստուտին ծալքին (Տե՛ս Աերկայ 2րդ օրինակն). որովհետեւ պատճառ մը չի կայ որ կտրճ իրանագետներն յետաման ալ առանձին կտրենք, ուստի այս վերջինին տիպարն ալ կը կցենք ստաջամասին տիպարին, այնպէս որ՝ կողանջատը ներկայացնող ՊԲ եւ ՊԾ գծերը մէկմէկու հպին (Տե՛ս 2րդ. օրինակն). եւ որպէս զի տիպարներն այս գիծքին մէջ իրենց ուղղութիւնը չի կորսնցնեն, 4 կամ 6 գնդասեղներով աստուտին հետ կը հաստատանք:

Յետոյ փշանուակը կը թաւալենք տիպարին շուրջն

(բացի կրծեզրէն), որով տիպարին իսկութիւնը կ'ընդօրինակուի կրկին ծալուած աստառին մէն մի կողմը:

Այլ եւս տիպարը կը վերցնենք, եւ աստառը կ'սկըսինք կտրել, բայց զխոնալ պէտք է թէ տիպարն իր մէջ կարարածին չի պարունակեր. ուստի փողեզրն, ուսերն, անութի շուրջն ու կոնածաղը զոնէ մէկ մէկ հարմէզ գուղահեռարար լայն կտրելու ենք՝ իբրեւ կարարածին. իսկ կոնամէջն 5⁶ հարմէզ՝ որ պիտի ծառայէ օղակ-կոծակներուն վերելեակի բաժինին, (Տե՛ս 2րդ օրինակին նորք զծաւոր եզրերը):



ՕՐԻՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ

Կարճ-իրանազգեստին աստառն ու կերպասը կտրելու կերպը:

(Գծուած է 2/10 մասամբ)

Աստառը ներկայ դիրքին մէջ կտրելէ յետոյ, զիւրին է մակարեւել թէ՛ այս իրանազգեստին ամբողջութիւնը միակտոր է, եւ միայն ուսերը պիտի կցորդուին. Բայց եթէ ինչ ինչ պատճառներով կերպասին լայնութիւնն անբաւական լինի առաջամասն ու յետամասնը միանգամայն պարունակելու, այն ատեն մէն մի մասն ալ անջատ տեղերէ կը ձեւենք. ուստի մոռնալու չենք կողանջատներուն ալ մէկ մէկ հարմէզ կարարածին ձգել:


Կերպասը ձեւելու կերպն. — Յոյժ նկատողութեան արժանի է երախայից հանապազօրեայ հաղուստներուն կերպասեղինաց ընտրութիւնն, որք ենթակայ են յաճախ լուացուելու. այս պատճառաւ, ըլլան բրդեղէն կամ բամպակեղէն եւ մանուսանդ գունաւոր, զիտելու ենք որ՝ մի գուցէ լուացքէն կծկին կամ գունաթափին:

Գլխաւոր պարագայներէն մին ալ գոյներու ընտրութիւնն է, քանզի փորձերով հաստատուած է թէ, երախայից ամենէն զերբաւ տեսած գոյնը կարմիրն է. ուստի խառն գոյներով նիւթեր ընտրուած ատեն՝ զիտելու ենք որ կարմիրն աւելի շատ պարունակէ, որպէս զի տեսողական ջիղերը չի հոգնին:

Արդ, այս անգամ ալ աստառին կրծեզրը ներկայացնող ծալքը կը հաւասարեցնենք կերպասին ծալքին, (Տե՛ս 2րդ օրինակը), բարձր շուրջն (բացի կրծեզրէն) աստառէն քիչ մը մեծ ձգելով կը կտրենք:

Քլանցքը. — Նորածին երախայից քլանցքին եր-

կայնութիւնն ոտքերուն հաւասարութենէն զոնէ 20—25 հարմէզ երկայն ըլլալու է, որպէս զի սրունքները լաւ մը պատասպարուին. Ուրեմն, այս հաշուով զեռ չի քալող մանկանց համար, կարճ-իրանազգեստի մը կցուելիք փոթ-փոթեալ քլանցքին երկայնութիւնը պէտք է ըլլայ առ նուազն 50 հարմէզ. եւ լայնութիւնը գօտեվայրի երեք անգամին հաւասար (Տե՛ս 3րդ օրինակը):



ՕՐԻՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ

Կարճ-իրանազգեստին քլանցքը ձեւելու եղանակը:

(Գծուած է 1/10 մասամբ)

Արդ, ենթադրենք թէ կրկին լայնքով, եւ կէսը 56 հարմէզ լայնութեամբ կերպաս մ'ունինք. հետեւաբար, ներկայ 3րդ օրինակին հետեւելով՝ ուղղանկիւնը կ'ուղղենք կերպասին ծալքին, եւ դադաթին ուղղահայեաց ըլլան հաստատելէ յետոյ, Ա կէտէն դէպ ի կերպասին ծալքին վրայ կը նշանակենք 50 հարմէզով Գ կէտն. եւ այս կէտէն ալ կը բարձրացնենք ԳԶ ուղղահայեացն, որով կը հաստատուի քլանցքին երկայնութիւնը. Այժմ այս գծէն վար կ'աւելցնենք՝ ստորոտէն դառնալիք շուրջքի (զննե՛ք) բաժինն, որ 6 կամ 8 հարմէզ պէտք է ըլլայ. եւ եթէ մտադիր ենք յիշեալ շուրջքէն վեր 2—3 կարգ կարուած ծալքեր ձեւացնել, այն ատեն պէտք է աւելցնենք նաեւ իւրաքանչիւրին համար սպասելիք խորութեան բաժինն երկայնութեան վրայ. օրինակի համար, եթէ կ'ուզենք մէն մի ծալքի մակերևոյթը 1 1/2 հարմէզ ցուցունիլ, այն ատեն պէտք է ըսենք 1 1/2 ալ ներքեւին՝ կըլլայ 3 հարմէզ, եւ 3 ծալքի համար՝ 9 հարմէզ, ուրեմն 50 հարմէզ երկայնութեան վրայ պէտք է աւելցնենք՝ 8 հարմէզ շուրջքին, 9 ալ ծալքերուն, ընդ ամենը 17+50=67 հարմէզ, եւ այս հաւասարութենէն վերջնականապէս կերպասը կը կտրենք:

Գալով քլանցքին լայնութիւնը ճշգրտուն, անմիջապէս տիպարին Բ, Բ, Ծ եւ Տ կէտերը կազմող լայնութիւնը (Տե՛ս 2րդ օրինակը) կը չափենք եւ կը գտնենք 28 հարմէզ. ուրեմն 3 անգամ 28 կ'ընէ 84 հարմէզ, մինչդեռ մեր կերպասին լայնութիւնն էր 56 հարմէզ. հետեւաբար կը պակսի 28 հարմէզ՝ այն է կէս լայնք կերպաս. Արդ, 67 հարմէզ երկայնութեամբ կէս մնար կերպաս եւս կտրելով կը ծալենք ու երկայնութեան երկու չրթունքները կը միացնենք ԵԶ գծին, որով կը կազմուի ԲԳ ծալ-

քը : Այնպէս որ Ա.Գ ծալքը կը ներկայացնէ առաջակողման միջավայրն , Բ.Գ յետասկողման միջավայրն եւ Ե.Գ գծերն երկու քովնաի կարերը :

Հաղցնելու դիւրութեան համար , Բ.Գ ծալքին վրայ՝ Բ կէտէն մինչև Ե կէտ , 12 հարմէդ խորութեամբ փեռելի մը կը բանանք , (Տե՛ս 3րդ օրինակ) :

Կարելու կերպը . — Իրանազգեստին աստառը բանալով կը փռենք սեղանին վրայ , եւ ասոր վերիվերոյ ձևուած կերպասին երեսը դէպ ի վեր կը ծածկենք աստառին վրայ , ու բոլոր շուրջը խնամով կը դերակարենք (իջմիշ) . կը շրջենք աստառին կողմն եւ կերպասին բոլոր աւելորդ մասերը կտրելով , կը վերածենք ճիշդ աստառին մեծութեան :

Յայտնի է թէ ընդհանրապէս ասոնց օղակները ձախ կողմը կը շինուին , եւ կոճակներն ալ աջ կողմը կը կարուին . ուստի ձախ կողմի կոճակները ներկայացնող փշանուակի դձէն 1 հարմէդ դուրս ձգելով՝ մնացեալ 4 հարմէզը ներս կը ծալենք ու կը դերակարենք : Իսկ աջ կողմը 2 հարմէդ դուրս ձգելով՝ մնացած 3 հարմէզը ներս կը շրջենք , իբրև առերան (գիւնճեփ) :

Ուսերը կը կցորդենք մէկ մէկու , դիտելով որ՝ դերակարը՝ մէն մի կողմի փշանուակին ներկայացուցած գծերուն վրայէն անցնի , եւ նոյն զգուշութեամբ ալ կը կարենք , այնպէս որ՝ տիպարին խկութիւնը չկծուի : Դերակարերը կը հանենք , եւ կարերը արգուկով կը բանանք :

Ծոճրակէն դէպ ի դուրս՝ շուրջքին յառաջ բերած աճեւ անկիւնները կոճածաղին հաւասարութեամբ ձեւելով յարդարելէ յետոյ , կերպասին երկայնութիւնէն 4 հարմէզ լայնութեամբ երիզ մը կը կտրենք , հաւասար փողկերին երկայնութեան , հանդերձ երկու ծայրի կարաբաժիններովն : Այս շերտն աստառին կողմէն փողկերին շուրջը կարելով (ճիշդ փշանուակին դձէն) կը ցցենք վեր , եւ շրջոնը 12 հարմէզ օձիքի բարձրութիւն մը ձեւացնելով , կը շրջենք երեսին վրայ , եւ ստորին շրթունքն ու ծայրերը դերակարով մը կը խծպենք ներս՝ 14 հարմէզ օձիքի իսկական բարձրութիւն մը ներկայացնելով . յայնժամ մեքենայով կամ ձեռքով թափանց կար (թէյէյ) մը բաւական պիտի ըլլայ զայն վերջացնելու :

Գօտին պատրաստելու համար , աստառին երկայնքէն 3 1/2 հարմէզ լայնութեամբ՝ եւ 61—62 հարմէզ երկայնութեամբ երիզ մը կ'առնենք՝ ու իրանազգեստին շրջօնին կողմէն կը կտրենք գօտեվայրին եզրն եւ կը կտրենք դէպ ի վար :

Քղանցքին երկու մասերը մէկմէկու կտրելով՝ կարգուկենք . ստորտառին շուրջքն ու ծալքերը կը պատրաստենք , եւ փեռելին երկու շուրթն 3 ական հարմէզ լայնութեամբ առերաններով կը հաստատենք :

Քղանցքին Ա կէտը գնդասեղով մը կը կցենք իրանազգեստին Տ կէտին դիմաց՝ գօտիին շուրթը . յետոյ մինչև Ց կէտ՝ գօտուցն հաւասար կը շտիկենք , ու նոյնքան եւս աւելցնելով՝ գնդասեղ մ'ալ Ց կէտին դէմ կը շուրջենք . երկրորդ գնդասեղ մ'ալ քղանցքին Բ կէտը (այն է փեռելին անկիւնը) կը կցորդենք իրանազգեստին յետասկողման գօտեվայրի անկիւնին , նոյնը կ'ընենք նաեւ միւս կողմը :

Այս կարգադրութեամբ քղանցքին տարածութեան մեծ մասը յետասկողմին դէմ կը գտնուի եւ նուազագոյնն առաջակողման :

Արդ , քղանցքին շուրթը շուրջալով մը կը փոթթենք՝ ու անմիջապէս աստառ գօտիին վարի շուրթին հետ կը կարենք . այնպէս որ հաղուստին շրջօնը մաքուր , եւ կարերը երեսի կողմը ցցուած կը մնան : Ուստի , այս անգամ ալ 5 հարմէզ լայնութեամբ՝ կերպասին երկայնքէն կարուած երիզով մը արտաքին կողմը կը ծածկենք , որ կարաբաժինները սպառելէ յետոյ , 3 1/2 հարմէզ լայնութեամբ գօտի մը ձեւացած կ'ըլլայ՝ մէն մի եզրը թափանց կարով մը վերջացնելով :

Ձախ կողմի կոճակները երկայնքը 5 հատ օղակ կը բանանք , մին ծոճրակէն 1/2 հարմէզ վարօք , մին գօտիին մէջտեղը եւ միւս երեքն ալ հաւասարապէս բաժնելով . օղակներուն սկզբնաւորութիւնը 1 հարմէզ եզրէն ներսօք գտնուելու են , եւ 15 կամ 18 հարմէզ լայնութեամբ :

Բնականաբար օղակներուն հեռաւորութեանց բաժանումը կ'ընդօրինակենք աջ կողմի կոճակներէն դէմ , բայց դիտնալ պէտք է թէ իւրաքանչիւր կոճակն 2 հարմէզ շրթունքէն ներսօք պիտի կարենք :

ՄԵԼԻՈՆ ԳԱԼԵՆՏԷՐԵԱՆ

ՇԱԲԹՈՒԱՆ ԼՈՒՐԵՐԸ

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ս. Պատրիարք Հայրը , Խառն Ժողովոյ որոշման համաձայն , գրով մը խնդրեց Երուսաղեմի Ս. Պատրիարքէն՝ քանի մը յարմար վարդապետ գնել Պատրիարքարանի արամադրութեան ներքեւ , Վիճակաց հովուութեան համար :

— Ղալաթիոյ եկեղեցւոյն վիճակը քննելու պաշտօն ունեցող Չայեան Էլիաս եւ Խարեան Գրիգոր Էֆէնաիք , քննելով եկեղեցւոյն մատակարարութեան հաշիւներն եւ աւանդատունն , տեսան թէ անտուկը 3300 ոսկիէն աւելի պարտքի տակ կը գտնուի , իսկ աւանդատան մէջ ամէն բան իւր տեղն է , բայց ի գոյցուած ազամանդակուս ինչ մը : Իրաւամբ կը հարցուի թէ որո՞նք են պատասխանատու Ղալաթիոյ եկեղեցւոյն վրայ լեռնցուած այս ծանր պարտքին համար :

— Անցեալ անգամ ծանուցինք թէ , Սոյց հանդուցեալ Տ. Մկրտիչ Կաթողիկոսի ժառանգորդը՝ Արզարութեան գործոց նախարարութեան դիմելով՝ իրենց ժառանգութեան իրաւունքը պահանջած են : Հանդուցեալ Կաթողիկոսը թողած էր արժէքաւոր նիւթեր եւ մուրհակներ պարունակող սնուուկ մը եւ Հայէպի գրամատան մէջ 500 ոսկի : Այս գուժարը կտակած էր Հայէպի ազգային դեանի մը ծախքերուն , իսկ Աթոռին կտակած էր գոյքերուն մէջէն ինչ որ եկեղեցւոյն ապագային չէ եւ իր ժառանգորդներուն կ'իյնայ : Ահա՛ այս Կտակին դէմ է որ

ժառանգորդը դատ բացած են , պնդելով թէ եկեղեցականի մը բոլոր ստացուածքն , որ եւ է անձի ստացուածքներուն նման , իր ժառանգորդաց կ'ընայ : Պատրիարքարանը ընտանաբար չընդունելով այս վարդապետութիւնը , Յանձնաժողով մը կազմեց՝ Աթոռին իրաւունքները պաշտպանելու համար :

— Ս. Պընուայի երեք աղքատախնամ մայրապետներ անցեալ շաբաթ օր դարձեալ Խաղաղ կրթարով , 240 կարօտ ընտանիքներու բաշխեցին հաց , բրինձ , լուրիս եւ անուխ . 25 հիւանդներու սուրճն միս , շաքար , խահուէ եւ զեղ , մանր աղայոց ալ հանդերձեղէն :

— Ասպետ Ա. Զուռդ Փետր . 8/20 ին յանկարծակի մահուամբ վախճանել է ի Բարիզ : Ինչպէս ժամանակին լրագրաց մէջ գրուած է , հանրուցեալն իր հարստութեան մէկ կարեւոր մասը կտակած է Զուռդեան Հիմնարկութեան (Ծօնոտասիօն Զուռդ) , որ Աւստրիան Տէրութենէն ճանչցուած եւ վաւերացուած՝ նուէրընկալ Հաստատութիւն մը եղած է , նպատակ ունենալով Ազգ. Պատրիարքարանէն եւ Աւստրիան Դեսպանատունէն իրենց արժանիքն հաստատուած հայ երիտասարդներ պարբերաբար Եւրոպա զրկել՝ բարձր ուսում տալու անոնց : Այս կտակէն զատ , Ասպետ Զուռդ իր Պէօլիքտէրէի ամառանոցը կտակած է Երուսաղեմի Միաբանութեան , եւ Ազգ. Հիւանդանոցին ալ կտակ մ'ըրած է : Կը կարծուի թէ մարմինը Կ. Պոլիս պիտի բերուի , թաղուելու համար Շիշլիի Ազգ. Գերեզմանատան մէջ իր ամուսնոյն քովիկը , ուր արդէն պատրաստած էր գերեզմանն տարիներ առաջ :

Բարեխիշտակ Ասպետը՝ վերջին անգամ ի Պոլիս գտնուած միջոցին՝ 100 ոսկի նուիրած էր Բերայի Թաղական Խորհրդոյ անտուկին , սովորաբար գործածուելու համար Շիշլիի գերեզմանատան մէջ իւր Տիկնոջ եւ իւր զեղակերտ դամբարանին նորոգութեան եւ այլ ծախուց : Ասպետ Զուռդ ազգականներ ունի ի Ռուսիայ եւ ի Հունգարիա :

— Հայրապետիկն Կոնդակը . — Ծաղիկի 4րդ թուով ծանուցինք թէ ամենայն Հայոց Կաթողիկոսը չնորհակալութեան Կոնդակ մը զրկելու է Ամերիկեան Աստուածաշնչի Ընկերութեան գործակալ Մր. Պօէնի , որ ի նորոյ սովորեալ փառակազմ Աստուածաշունչ մը ընծայած էր Ն. Ս. Օժութեան : Հետեւեալը քաղուած է նոյն Կոնդակէն .

«Ում անձկանօք սպասէի ընկալայ այժմ զԱստուածաշունչ Սուրբ Մատենան կազմեալ փառաւոր չքեղութեամբ , զոր իրբեւ ընծայ մատուցանէք Հայոց Հայրապետին : Առ այս յետ մատուցանելոյ իմ սրտագին չնորհակալութիւն , ասեմ . Օրհնեալ էք զուք եւ որ ընդ Ձեզ վաստակաւորք են : Օրհնեալ լիցին նաեւ Աստուածաշնչի ընկերութեան համայն արդիւնական եւ մեծագործ պատուական անգամք , որք զանձինս նուիրեալ Աստուածաշունչ Սուրբ Մատենին թարգմանութեան , եւ տարածման ընդ ամենայն տիեզերս երկրայինն , առ աշխարհս եւ առ ազգս այլապէս զյս խոնարհան Բանէն բարբառին : Ես ոչ համարիմ ստել ինչ տակի , եթէ զարքնութիւն եւ վաստակ Ձեր առաքելական կոչեցից : Դաւելի վասն Առաքելոց զուշակէր , թէ ձեր ամենայն տե-

ղիս ել բարբառ նոցա ,» եւ այլն , այլ արդ յայտնապէս տեսանեմք զի բան զուշակութեան եւ առ Ձեօք կատարի , առաքելաբար տանել հասուցանել զբարբառ Յիսուսի Աւետարանին մինչեւ ի ծագս երկրի :

«Ուստի ասեմ կրկին , Օրհնեալ էք Դուք ի Տեառնէ , օրհնեալ են համայն աշխատաւոր մշակք որք ամենայն անձնանուիրութեամբ ընդ ծով եւ ընդ ցամաք անցանելով , բարձեալ տանին զԱւետարան . . . :

«Ողջունելով զՁեզ եւ որ ընդ Ձեզ վաստակաւոր եղբարս՝

«Մնամ աղօթարար եւ ես փոքրիկ Մշակ Բրիտանոսի Եկեղեցւոյն : (Սոսրագրութիւն)

Ի 4 Յունուարի 1897 առի »

— Վանայ մէջ Քաղաք. ժողով մը կազմուած եւ Պատրիարքարանն ալ վաւերացուցած է անոր կազմութիւնը :

— Հիւանդանոցի միսի տեսակին վրայ վիտոզութիւն եղած ըլլալով , կառավարութեան կողմանէ հարկ եղած հրամանները եղած են լաւ միս տրուելու համար :

— Գաւառական անկարող Վիճակաց Հովիւներու ուղեւորութեան ծախուց համար Վարչութիւնը կարգադրութիւններ պիտի ընէ , եւ առ այս՝ բանակցութիւնք կը կատարուին :

— Շ. Գարահիսարի Առաջն. Տեղապահ Տ. Ամբրոսիոս վարդապետի զէմ գանգաւորներ հասած ըլլալով ի Պատրիարքարան , Արվաղի Առաջնորդ Տ. Պետրոս Եպիսկոպոսէն խնդրուեցաւ երթալ ի Գարահիսար եւ խնդիրը քննել :

— Պատրիարքարանի կողմանէ ի Տիրապէքի զրկուած 50 ոսկեով անուխ գնուած եւ բաշխուած է կարօտելոց :

— Միացեալ ընկերութիւնն իր արտասահմանի մէկ քանի հասութից գանձման համար խնդրագիր մատուցեր է Ս. Պատրիարք Հօր :

— Վանայ մէջ տիրող ժանտաւեղի համաճարակը հետզհետէ նուազելու վրայ է կ'ըսուի :

— Յակոբ էֆ. Ինայէթեան հրատարած է Տնտես. Խորհրդոյ անդամակցութենէն :

— Թօփ-գարուի Թաղ. Խորհրդոյ անդամոց մէկ մասն հրատարած ըլլալով , Պատրիարքարանի կողմանէ երկու օժանդակ անդամներ կարգուեցան :

— Սկովտիացի Օր. ձէյն Նէյ 34 Օսմ. ոսկի եւ Չուրցերիացի Պր. Լէորտ Ծափ 200 Քր. նուիրելու են Աղքատախնամին դարմանատուն մը հաստատելու համար : Աղքատախնամը նուէր ստացած է նաեւ Կարապետ էֆ. Տափուտեանէ 120 զրշ , Սիմոն էֆ. Գայսէրեան նուիրած է 190 զրշ , իւր ողբացեալ մօր հողոյն համար աղքատախնամին խնայողական ճաշարանին մէջ աղքատներուն ճաշ տրուելու համար : Գերապայծառ Գ . . . ճաշարանին համար նուիրած է 95 զրշ , Սկովտիացի Օր. ձէյն Նէյ դարձեալ 216 զրշ , Բարեւէր ազգային մը , որ պատուիրած է իր անունը չը յայտնել , Աղքատախնամին արամադրութեան տակ գրած է՝ Գասրէ Փաշայի թաղին մէջ օրական 50 հոգի կերակրելու պայմանու խնայողական ճաշարան մը հաստատելու համար պէտք եղած զրամը :

Այս ճաշարան միայն երեք ամիս պիտի շարունակուի :

— Գահիրէէն եկած նամակներ գովութեամբ կը խօսին Սմբատ Բիւրատ եւ Գառնիկ Սիրունեան էֆէնտինե-րու նորարաց կեդրոնական Կրթարանին բարեօր ընթացքի մասին : Կրթարանը օրէ օր կ'աւելցնէ իր աշակերտաց թիւն որոնք կուզան ամերիկեան , անգլիական , ֆրանսական , արաբական եւ իտալական վարժարաններէ : Աշակերտաց մէջ կան քանի մը հատ ալ գիշերօթիկ , վարժարանին կրթական յայտագիրը ձեւուած է սեղանի պետական բարձրագոյն վարժարանաց ծրագրոյն վրայ :

— Կաթողիկ-Հայոց Պատրիարքարանը ձեռնարկած է որբ աղջկանց համար Որբանոցի մը շինութեան , Բերա , Չէօլիլուք-Չէշմէսի , Հայ-Կաթողիկ Մայրապետանոցին զիմաց :

— Գուժ-գարուի ֆրանսացի քոյրերն եւս սկսած են հինգշաբթի եւ շաբաթ օրերը հաց , բրինձ , միս եւ զրամ բաշխել սեղանին Հայ եւ Հայ-Կաթողիկ կարօտելոց :

— Կը լսենք թէ Բերայի Հայ-Կաթողիկ սոցալիստ կողմանէ պատգամաւորութիւն մը Ամեն Ազարեան Արքեպօստի զիմեղով , ինչորոք է որ հանգուցեալ ստղանդաւոր դերասան Պետրոս Աղամեանի եւ հանգուցեալ զրագիւց ոմանց հոգւոյն համար Տ. Ներսէս Վրդ. Փափազեան յատուկ օր մը պատարագէ Ս. Յովհան Ոսկերեբան եկեղեցւոյն մէջ եւ Նորին Ամենապատուութիւնն ներկա դանտի սոյն հոգեւոր պաշտօնինս Խնդիրն ընդունուեր է , եւ պատարագին օրը պիտի որոշուի :

— Հանգուցեալ Թագուր փաշա Յակոբեանի կիներն եւ որդին , որք ի Ֆրանսա կը ընակին , 500 անգլ. ոսկի զբրկած են Աղեքսանդրիոյ Թագ. Խորհրդոյ , ինչպատ Հայ-գաղթականաց :

— Պատրիարքարանի աջ կողմի փոքր տունը մասամբ քակելու եւ առժամանակեայ կերպով Պատրիարքարանի հետ խառնելու խորհուրդ կայ :

— Մալիէէն Հէվալէ զրկուած է Երուսաղէմի կառավարութեան , նախորդ Ս. Պատրիարքին յետնեալ հինգ ամսականաց համար . ինչպէս յայտնի է , Կայս. Կառավարութեան կողմէն Ն. Սրբազնութեան 2000 դր. հանգըտեան թոշակ յատկացուած էր անցեալ տարի :

— Նորակազմ Նիւմաից Հոգաբարձութեան անդամ Խոսրով էֆ. Տէմիրճիպաշեան հրաժարեր է այդ պաշտօնէն :

— ՊԱՍԿ. — Երկուշաբթի օր Բերայի Ս. Յարութիւն եկեղեցւոյն մէջ սեղի ունեցաւ Էսաեան վարժարանի ուսուցիչ եւ Բերայի Առեւտրական Կիրակնօրեայ վարժարանին Տնօրէն-Ուսուցիչ Յակոբ էֆ. Բագրատունիի պատկազրութիւնն Օր. Աղաւնի Արփաճեանի հետ : Պատկին նախադահեց Տ. Հմայեակ Եպս. Դիմաքսեան որ պարագային յարմար գեղեցիկ քարոզ մը խօսեցաւ : Արարողութիւնը կատարեց Տ. Յովհ. Ա. Քհ. Մկրեան : Ներկայ էին նաեւ Տ. Յովսէփ Մ. Վ. Այվազեան , Տ. Գր. Վրդ. Արարեան եւ ուրիշ քահանայներ : Հրաւիրեալք պատուասիրուցան Էսաեան վարժարանի սրահին մէջ , Մեր խնդակցութիւնները կը յայտնենք նորապսակ ամուսնից :

— ՄՍՀ. — Կիւրակէ առաւօտ ի Տէր հանգեաւ Ճեռիսեի Շարգիյեի Տէր եւ Տնօրէն Տիգրան էֆ. Ճիլէլէկ-

եանի մայր՝ Տիկին Գայիսնէ Ճիլէլէկեան , եւ յուզարկաւորութիւնը կատարուեցաւ երեքշաբթի առաւօտ Բերայի Ս. Յովհան Ոսկերեբան եկեղեցւոյն մէջ , ի ներկայութեան Հայ եւ Հայ-Կաթողիկ իտալ մը պատուաւոր սոցալիստ եւ 15 ի չոփ վարդապետաց , որոց կը նախագահէր Հ. Նիկողոս Մ. Վրդ. Պագչեան : Տունէն մինչեւ եկեղեցի՝ դադարը կը կրէին Ճեռիսեի Շարգիյեի պաշտօնեայք : Ազգականաց եւ բարեկամաց կողմանէ նուիրեալ պատկեր կը տարուէին թափօրին առջեւէն : Երբ թափօրը եկեղեցի մտաւ , թիւ պատարագ կը կատարուէր արդէն հինգ սեղաններուն վրայ : Հոգեհանգստեան պաշտօնէն վերջ , հանգուցելոյն մարմինը փոխադրուեցաւ ի Շիշլի եւ ամփոփուեցաւ իր ընտանեաց դամբարանին մէջ :

Մաղիկի խմբագրութիւնը իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ իր մեծայարգ պաշտօնակցին , եղբօր՝ Յովհաննէս էֆէնտիի , եւ բոլոր պարագայից :

Ներկայ էին Վսեմ. Նուրեան էֆ. , Վսեմ. Միքայէլ էֆ. Մամիկոնեան , Վսեմ. Օննիկ պէյ Մըսրըլեան , Կիւմիլիէրտան Գրիգոր , Գափամաճեան Կարապետ , Ապատուլահ Եղբարք , Թաշճեան Սարգիս , Ստամբուլուեան Բարսեղ , Էլվրէնեան Գրիգոր , Սամապուլուեան , Թափթապուրուեան , Իւթիւճեան Կարապետ , Գոյսերեան Սիմոն , Լրագրաց ներկայացուցիչք , Գոթապեան Վիչէն , Մանուէլեան , Սարգիս Սիմոնօֆ , Պարոնեան Մելքոն , Գանթարեան Յովհաննէս , Փիլիպպոսեան Օհան , Չարլզեան Գրիգոր , Մելիքեան Ալիքսան , Քէչիկեան Բարսեղ , Ճիլէլէկեան Միհրան , Աղնիւ Տէր Ահարօնեան էֆէնտիք , Տօքթ. Աճէմեան Տիգրան պէյ , Տօքթ. Ճիլվան պէյ , եւ այլն : Տ. Հմայեակ Սրբազանի կողմէն ներկայ էր Տ. Գեորգ քահանայ Անանեան : Տ. Մաղաքիա Ս. Պատրիարքը եւ Տ. Ազարեան Սրբազան՝ վշտակցական նամակներ ուղղեցին հանգուցելոյն գաւակաց :

— Դրամատէր Պր. Առաքել Մասուրեան՝ Բեղրլուպուրկէն Բագուի Հայոց Բարեկործական ընկերութեան զրկեր է 10,000 բուրլի , ինչպատ կարօտ գաղթականաց : Թիֆլիսի առեւտրական գրամատուներն սոյն նպատակին յատկացուցեր է 500 բուրլի : Ատարախանի մէջ հանգանակուեր է 12,000 բուրլի : Հանգանակութիւնները կը շարունակուին Ռուսաստանի եւ Կովկասու զանազան քաղաքաց մէջ :

— Բերայի մեծ գերեզմանատան խնդրոյն համար կազմեալ Յանձնաժողով մը խորհրդակցութիւններ կը կատարէ :

— Գերմանական Բարեկործական Ընկերութեան մը կողմանէ այս օրերս Օր. Կլիւքն ի Խաղիւղ նպատակ գումարներ կը բաշխէ կարօտելոց :

— Ս. Պատրիարք Հայոց օրհնութեան զիր մ'ուղղեր է առ Տիկին Նայլըն , Սալմաթուրուքի եւ չրջակայից չքաւոր Հայ ընտանեաց ընձեռած օգնութեանց համար :

— Թոքատի Առաջն. Տեղապահ Տ. Հուրիկեան վարդապետ՝ Կրօն. Ժողովէն արտօնուեր է Պալիս գալու :

— Մկրտիչ էֆ. Սարբեան , Միայնեալ Ընկերութեանց Մշտ եւ չրջակայից վարժարաններու նամակին Ընդհ. Տնօրէնն , որ վերջերս Արիւրիկեան Տրիպուսէն Իզմիր դարձած

էր, տեղւոյն Ազգ. վարժարանաց Տնօրէն կարգուեր է :
 — Բերայի քարոզիչ Տ. Հմայեակ եպիս. Դիմաք-
 սեան, որ պաշտօն ունէր Բերայի քահանայից եւ Թաղ.
 Խորհրդոյ հետ խորհրդակցութեամբ կարգադրել հասու-
 թեական իրաւանց խնդիրը, ինքզինք անկարող նկատեր է
 — կ'ըսէ Բյւզանդիոն — այս խնդրոյն կարգադրութեան,
 եւ խնդրեր է Պատրիարքարանէն տարբեր տնօրէնութիւն
 մ'ընել :

— Ուսումն. Խորհուրդը ուսուցչական վկայագիր տը-
 ւաւ հետեւեալ օրիորդաց. Արմենուհի Փաշաղեան, Արաք-
 սի Մուրատեան, Ազնիւ Տէօզլէթեան, Փայլիկ Քիւզպէլ-
 եան, Ազաւնի Ազարիկեան, Ազաւնի Ֆրէնկեան :

— Երկու յոյն օրիորդներ փափագ յայտնած ըլլալով
 Հայ եկեղեցւոյ գիրքը մտնելու (ո՛չ թէ Լուսաւորչակա-
 նութիւն ընդունելու, ինչպէս կը գրէ Մասիս), Տ. Ա-
 րիստակէս Քնյոյ. Ճիզմէճեանի միջոցաւ Յունաց Պատ-
 րիարքարանը զրկուեցան՝ սովորական ձեւակերպութիւն-
 ները կատարելու համար :

— Մօնիթեօն կը գրէ թէ, Հայոց Կաթողիկոսը Թիֆ-
 լիզ պիտի երթայ՝ քանի մը օր հոն անցնելու :

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ԿՐԵՏԷԻ ԽՆԴԻՐԸ

Կրեւէի զանազան կողմերը ապրտամբաց եւ Հելլե-
 նաց կողմանէ յարձակումները եւ կռիւները կը շարունա-
 կուին. օտար ծովակալներ կը շարունակեն արգելքներ
 յարուցանել, ի հարկին բռնութիւն եւս ի գործ գնելով
 սեղ սեղ պաշարեալ զօրքերու եւ Իսլամներու կ'օգնեն՝
 պաշարումէ ազատելու. ապստամբաց եւ Հելլենաց վրայ
 լսովութեանց գէպքեր կը պատմուին. Յունաստան,
 յայտնելով թէ այլ եւս հիւպատոսի պէտք չը կայ, ետ
 կանչեր է իր Ընդհ. Հիւպատոսը, որ՝ իբր արքայական
 պատուիրակ՝ Վատոսի բանակեալը գացեր է : Ծովակալք
 կղզւոյն կարեւոր տեղերը իրենց կողմանէ գրաւեալ հըռ-
 շակեցին : Հելլեն հրամանատարին եւ կառավարութեան
 միջեւ հազորակցութիւններն ալ կտրած ըլլալով. անգլ.
 թորթիլանաւ մը թղթատարի պաշտօն կը կատարէ : Անգլ.
 մտրտանաւք Չէրիկօ կղզին պաշտրեր եւ ցոյց մ'ըրեր են
 Բլաթանիոյի առջեւ ուր կը գտնուի Վատոս հրամանա-
 տարը : Սուտայի կողմը Հելլենք գերի բռներ են երկու
 գերման սպայ, Օսմ. սահմանապահոյ վրայ Օսմանեան եւ
 Հելլենական զօրքեր կը համախմբուին :

Կրեւէի խնդրոյն լուծման համար Լորտ Սալըզալըրի
 առաջարկեց Տէրութեանց՝ ինքնօրինութիւն տալ կղզւոյն
 Վեհ. Սուլթանին դերիխանութեան ներքեւ, նման Սա-
 մոսի ինքնօրինութեան, եւ առ այս ծանուցագիր մ'ուղ-
 զել թուրքիոյ եւ Յունաստանի, այս վերջնոյն ալ ազ-
 րարարելով որ իր զօրքերը ետ կանչէ. այս ծանուցագիրը
 հազորդուեցաւ Գշ. օր :

Գարատաղ, Սերպիա, Պուլկարիա եւ Ռումանիա

զինուորական բացառիկ միջոցներ ձեռք կ'առնեն : Աւսու-
 րիա սահմանապահոյ բանակը շարժման վիճակի մէջ գնե-
 լու կը զբաղի : Պեսարապիոյ սահմանապահոյն վրայ զօ-
 րախումբեր շարժման վիճակի մէջ դրուած են եւ Ռու-
 մանիոյ սահմանապահոյն վրայ 50,000 ռուս հեծելազօրք
 կը գտնուին :

Ինչպէս արդէն գրած ենք Օսմանեան կայսրութեան
 պահեստի զօրքն ի դէն կը կոչուի, փութով Հելլեն սահ-
 մանապահուիը զրկելու համար : Պրուսայի, Չէքիլիկի,
 Քիրմասթիի, Վէմէյիկի, Պիլէճիկի, Էթրանոսի, Սէօյիւ-
 տի, Միխալիճի, Ատալիայի, Սէլէֆքէի եւ Ն. զօրաբա-
 նակէն երեք վաշտ պահեստի զօրք հաւաքուած եւ Ալա-
 սոնիա զրկուած են, ուր կը գտնուի արդէն Միւշիր էտ-
 հէմ փաշա, Հելլեն սահմանապահոյ վրայ հաւաքուած զօ-
 րաց ընդհ. հրամանատարը : Օսմ. նաւերն ու կառախումբք
 անընդհատ զօրք, հազուատ եւ մեծաքանակ ռազմամթերք
 կը փոխադրին Բ. եւ Գ. զօրաբանակները : Բ. զօրաբա-
 նակը (Էտիրնէ) ամբողջովին Մազէրեան նոր հրացաննե-
 րով զինուեցան : Օսմ. Ա. նաւախումբը պատրաստ մեկ-
 նելու կը սպասէ եւ միւս նաւախումբք փութոյ պնդու-
 թեամբ կը պատրաստուին :

Հարուստ Հելլենք կը շարունակեն մեծաքանակ նը-
 պաստներ զրկել Յունաստան : Բեշթայի մէջ ի նպաստ
 Թուրքիոյ հանգանակութիւնք կազմակերպուեր են :

Պ. Տէլեանիս ըսած է թէ Յունաստան անդառնալի
 կերպով որոշած է իւր զօրքերը Կրեւէէն ետ չկանչել :

— Կայս. Պալատան մէջ շարաթ եւ Բշ. իրիկուն եր-
 կու մեծ ժողովներ տեղի ունեցան, որոց ներկայ գտնուե-
 ցաւ Կառավարութեան բարձրաստիճան անձնաւորու-
 թեանց մեծ մասը : Նոյնպէս Բշ. օրը նախարարաց ժո-
 ղով սեղի ունեցաւ Կայս. Պալատան մէջ :

— Արտաքին գործոց նախարար Թէվֆիկ փաշա Բշ.
 երեկոյ այցելութիւն տուաւ դեսպանաց, Նոյն երեկոյ
 ռուսական, Ֆրանսական, անգլիական, գերմանական եւ
 իտալական դեսպանք այցելութիւն տուին աւստրիական
 դեսպանին :

— Շարթուս մէկ մէկ ամաթոշակ վճարուեցաւ Կա-
 ռավարական բոլոր պաշտօնէից :

— Զինուորական հաստատութեան ի նպաստ՝ կա-
 տարուած հանգանակութիւնն հասաւ 13,873, 619 զրշ ի :

— Այտընի Կեդր. Նախնական դատարանի Ընդհ. դա-
 տախաղի օգնական անուանեցաւ Միտիլիի նախնական
 դատարանի պատժական ճիւղին նախագահ Մանուտ պէյ,
 որուն յաջորդեց Էտիրնէի վերաքննիչ ատենին նախկին
 Ընդհ. դատախաղ Թորոս էֆ. Սարաճեան :

— Պիթիւսի Կեդր. նախնական դատարանին պատ-
 ժական ճիւղին նախագահ անուանեցաւ Ընդհ. դատախա-
 զի օգնական Ահմէտ էֆ. որուն յաջորդեց Վանայ նախ-
 նական դատարանին ընդհ. դատախաղի օգնական Էնվեր
 էֆ. եւ ասոր ալ յաջորդեց Պայազիտի պատժական դա-
 տարանին նախագահ Օսման Ֆէրիկ էֆ. : Տրապիզոնի եւ
 Գաթիճմուտի նահանգաց դատական քննիչի օգնական
 անուանեցաւ Պրուսայի նախնական դատարանին ընդհ.
 ւատախաղի օգնական Դէորդ էֆ, որուն յաջորդեց Բե-

բայի ընդհ. դատախազի օգնական Գաբրիել Էֆ. Նէշաէր-
ձեան :

— Կ. Պոլսոյ Պուլկար գործակատար Պ. Մարքովի Ա.
կարգի Մէճիտիյէ պատուանշան արուեցաւ :

— Իգճաւ լրագիրը Կիր. օր դադարման դատապար-
տուեցաւ եւ երէկ բացուեցաւ :

— Վեհ. Սուլթանը Կիր. դիշեր ժամը 1 1/2 ին Հա-
միտիյէ մզկիթը երթալով Գատըր Կիճէսիի տօնը կատա-
րեց :

— Քաղղէացեոց Պատրիարքին Կ. Պոլսոյ փոխանորդ
կարգուեցաւ Տ. Խուրի Եաղէֆ Ղարիպ :

— Գերման լրագրոյ մը թղթակցին հետ իւր տե-
սակցութեան միջոցին , Բարձր. Մեծ. Եպարզոսն ըսեր թէ
չի կարծեր որ պատերազմ ծագի եւ թէ Վեհ. Սուլթանը
խաղաղութեան բաղձալով , սմէն ջանք պիտի ընէ որ խա-
ղաղութիւնն անվճար մնայ :

— Վանայ ու Պիթլիսի նահանգաց դատական քննիչ
Ահմէտ Զիւնարի Էֆ. այժմ Սղերդ կը դառնուի եւ կը քննէ
տեղւոյն դատարանաց գործառնութիւնները :

— Պէլկրատի Օսմ. դեսպանատան նախորդ Ա. քար-
տուղար՝ Մարգարեան Էֆ. ի 875 զրշ. անուշաածն վիճակի
ամսաթոշակ յատկացուեցաւ :

— Միտիլիի ծովեզերեայ Վաթոս գիւղը ծովահն-
ներ ելնելով բժիշկի մը տունը կոխեր են , սակայն զիւ-
ղացիք հասնելով անոնցմէ մին ձերբակալեր եւ միւսները
փախեր են :

— Իզմիրի Տիոթէն մեծ վաճառատուներ սնանկացեր է :

— Կեսարիոյ մէջ երկու ամսէ ի վեր կարմրախա կը
ճարակի :

— Ատանայի կուսակալ Փաիզ փաշայի 4 աղջկանց
Բ. կարգի Շէֆաղաթ պատուանշան արուեցաւ :

— Նահանգաց մէջ երբ ո՛ր եւ է անհատ իր անձնա-
կան գործէն զատ վաշխատութիւն ալ ընէ , ասոր համար
զատ թէմէթթիս տուրք պիտի վճարէ :

— Երուսաղիմայ Յունաց Պատրիարքական Տեղապահ
անուանեցաւ Տ. Դամիանոս :

— Յիւրայ Պիզանոզ մեծ շոգեհատով օտարազգի
բազմութիւ զբօսաշրջիկներ Եաֆա ժամաներ եւ Երուսա-
ղէմ գացեր են :

ԱՂԶԿԱՆ ՄԸ ՕՐԱԳՐԻՆ ԱՌԹԻԻ

Առ Օրիորդ Զարուհի

Հաճութեամբ կը կարգամ Ձեր օրագիրը . արդարեւ
ամէն մարդ պիտի սոսկար Ձեր դրացւոյն տան մէջ տեղի
ուսեցած կռիւէն . մանաւանդ որ Մնուշդին առաջին օրը
պատահած է այդ . մարդ կ'ուզէ զիսնալ թէ այդ միջո-
ցին այցելուներ չե՞ն ուսեցած :

Մեր աղջիկներէն սմանք , չըսեմ շատեր , կը դաս-
տիարակուին (°) կարծես մի միայն արդարացնելու համար
արանց երբեմնակի յարձակումները իգական սեռի դաս-
տիարակութեան դէմ . ողջամիտներու համար չէ սակայն

անգիտանալ թէ ի՞նչ տեսակ դաստիարակութիւն ստա-
ցողներ են այդպիսիք :

Թագուհիին արարքը շատ գովելի է , մանաւանդ Ձեզ
տուած յորգորը՝ Ձեր կարգին որբիկ մը գտնելու համար .
ի՞նչ պատուական բան պիտի ըլլար , Ազնիւ Օրիորդ , եւ
բեւեակայեցէ՛ք , եթէ իրօք դուք ալ Ձեզի համար որբիկ
մը ընարէիք , եւ ինչպէս Օրիորդ Թագուհի զՁեզ , այն-
պէս ալ դուք ուրիշ մը յորգորէիք որբիկ մը խնամելու
եւ նա ալ իր կարգին յաջողէր ուրիշ մը համոզելու . այս-
պէսով կը կազմուէր աղջիկներու խումբ մը որոնք իրենց
ազնիւ զգացումներուն չափ ալ ազնիւ գործով մը պա-
րագած պիտի ըլլային , նուիրելով իրենց ժամանակէն մաս
մը՝ որբիկներու հագուստներ կարելու , եւ իրենց արդու-
զարդին համար ծախսած զբաժնէն մաս մը գանձք հա-
գուծելու համար : Ազնիւ զգացումներու , ազնիւ գոր-
ծերու վրայ միշտ գրել ու խօսիլ օգտակար է , սակայն
նոյնչափ եւ աւելի օգտակար է գործիլ եւ ուրիշներն ալ
գործելու յորգորել . ուստի գրենք եւ գործենք միանգա-
մայն : Դուք նախանձով կը զիտէք օտարներու նուիրա-
տուութիւնները իրենց աղջիկն , ես անձկանօք կը փնտռեմ
մեր մէջ անշահախնդիր եւ անձնուէր աշխատողները :

ԲԵՐԿՈՒՆԻ

ՇԱԲԱԹԸ ՄԷԿ ՀԱՐՑՈՒՄՆ

6րդ ՀԱՐՑՈՒՄԸ . — Հարսանալու համար բա՞ղդ պէ՞տ է
է թէ՛ ջանք :

7րդ ՀԱՐՑՈՒՄԸ . — Մարդ ուսելու համար կ'ապրի թէ՛
ապրելու համար կ'ուսէ :

ՊՍՍԱՍՆԱՆՆԵՐԸ

Ի՞նչ , ջա՞նք , Աստուած խելք տայ , բաղդ ունի՞ս ,
ն. Պ.

Ապրելու համար ուսելու է , եւ ոչ թէ ուսելու հա-
մար ապրելու է . ուրիշ բան է թէ մեզմէ շատեր , եթէ
իրենց կեանքը քննեն , պիտի տեսնեն որ ուսելու համար
միայն ապրած են : ԱՐՇԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Ի՞նչ հասկցեր եմ ապրելէն որ ապրելու համար ու-
տեմ . բայց քանի որ մեծնիլը մարդուս ձեռքը չէ , գոնէ
աղէկ ուտեմ , շատ ուտեմ , որչափ որ ապրիմ : Շ.

Մինչեւ որ չապրիս՝ չես կրնար ուտել , մինչեւ որ
չուտես՝ չես կրնար ապրիլ . հա՞րը հաւկիթէն կ'ելնէ թէ՛
հաւկիթը հաւէն : Խ. ՇԻՐՆԵԱՆ

Կեանքը դէպքերու շարք մ'է . բաղդ կը կոչենք այն
դէպքերն որոնք մեր ջանքով նպատատուոր եղած են : Ի-
րականապէս բաղդ չը կայ , եւ բաղդով հարստանալու յոյսն
ալ՝ անտեղի է : Վ. ԱՐՄԵՆԵԱՆ

Հարստանալու համար ո՞մանց բաղդ պէ՞տ է , ո՞մանց
ջանք . բայց երանի անոր որ ջանքով հարստացած է , եւ
ո՛չ բաղդով : Հ. Փ.

8րդ ՀԱՐՑՈՒՄԸ . — Ճեմարիս բարեկամութեան փոր-
ձաբարն ի՞նչ է : Պատասխանները , կարճ եւ ամփոփ ,
պէ՞տ է իմբարբուրութեան զրկուլին մինչեւ ութ օր : Լա-
ւազոյն պատասխանները կը հրատարակուին :

(1) ՄԻՆԻՐՈՆ ՅՈՎՃԱՆՆԷՍԵԱՆ

ՀԻՆՕՐԻՆԱՑ ԱՂՋԻԿՏԵՍ ՄԸ



ՄԻՋՆՈՐԳ Թ.Ա.Թ.ԻՓՇԷ

Այս օրուան աղջիկներուն յանցանքն ի՞նչ է որ՝ աբուս չի տեսած՝ ծաղիկի պէս տան անկիւնը մենուկ կը բացուին եւ մոռցուած կը թողնին. ինչո՞ւ անոնց յայտնի գեղն ու վայելչութիւն անհրապոյր կը մնան:

Ստա՛կ, այս է յանկերպը. ստակ կ'ըսեն կ'երթան. ալ ուրիշ խօսք չեն գիտեր. Քէսէ-պիէին օրը կ'ին ըսածք ստակով ծախու հանուած արտրած մըն է. կարծես ածուրդի կը դնեն թէ քանի՞ զրուշ աւելի պիտի փրցնեն:

Տարիքի թարմութիւն, գեղեցկութիւն, չնորհալի վարք ու բարք, դրել կարգալ. բան մը չի կրնար համուզել մեր երիտասարդները: Ողորմած Աստուած, թէ՛ աղջիկ տալու, թէ՛ վրայ ստա՛կ ալ տալու է. առանց դրամի աղջիկը աղջիկ չէ՞ միթէ:

Ինծի որ մնայ, աղջիկ մը խնդր ըլլալու է որ անծանօթ մարդու մը էրիկ պատուանունը տայ եւ անոր ծակ քոակը դրամ լեցնէ. ստակ ունենալէն ետքը մարդ կը նստի ինք կ'ուսէ, անոր ատր բերնին հասն ալ չի քաշեր:

Ի՞նչ ազէկ էր ասնն մը, աղջիկը ուզածին չափ նազ կ'ընէր. այն օրուան մարտիրոսներն էին մանչերը: Դարին հեա գերը փոխուած է. մախի ըրէք որ պատմեմ:

Ասիկց բաւական տարիներ առաջ, հաշիւով 1839ին աստեղները, իրիկուան դէմ, երեք կ'ին իրարմէ մէյմէկ քիչ հեռու կը քալէին: Ամենէն ետեւ մնացողը քիթը գետինը պառաւ մըն էր որ մէջքը քաշելով, ճորճալով, ես առաջ կ'աշխատէր ճամբայ առնել եւ ընկերներուն ետեւէն հասնիլ:

Կարծեմ ազէկ կ'ըլլայ հիմակուրնէ դիտցնել թէ այդ պատաւը այն ատենի խղաղազ կիներէն մէկը՝ հուշակաւոր թաթիլիքէն էր:

Քանի մը քալ առջեւէն կ'երթար միջին տարիք բարեձեւ խաթան մը, որ՝ տեսնուածէն դատելով՝ իր տղուն աղջիկ գտնելու հողը այս անհրաժեշտ միջնորդին էր յանձներ:

Նորահաս սիրուն աղջիկ մըն ալ ասոնց կ'ընկերանար. բայց տարիքւորներուն զանգազկոտութեան հակառակ կարծես թեւ տոեր կը թուէր եւ ժամ առաջ տուն հասնիլ կը փորձէր:

Այսպէս այս երեք կ'իներ, երեք տարբեր կիւրքերէ մղուած, Պալաթի նաւամատոյցն ի վեր երկնցան, մինչեւ հասան Սր. Հրեշտակապետ, եւ ժամուն անկիւնը դառնալով՝ երբ գիտեցին թէ մարդ մարդասանք չիկայ, սկսան ձայներնին բարձրացնել:

- Հիմա աս եղածին հաւնեցա՞ր, ըսաւ խաթունը:
- Ի՞նչ կ'ըսես, քա՛, պատասխանեց թաթիլիքէ, երեսները թթուեցնելով:
- Վախնամ չի՛ լսեցիր:
- Հողիդ սրբես, Սողոմէ տուտու, սիրտս մի՛ սխմեր:

- Ըսէ նայիմ, հաւնեցա՞ր:
- Պարէ ըսեմ տէ, բերնիդ բայը առ: Ան է որ մանչ դաւակ ունիս՝ ինքզինքդ քիչ մը վար դիր: Ասանկ իշտէ, մանչուդ չի հաւնեցան, ըսի դնաց:

— Ձի հաւնեցա՞ն մի... հա՛հ, չի հաւնեցան, չի հաւնողը պզտիկ աղջիկը թող տայ: Նայինք ես իմ զաւակիս մազին մէկ թելին հարուր աղջիկ կը փոխե՞մ:

— Տեսա՞ր մի ես էզած բանը, սախըն հա՛, մի՛ փոխեր, օ՛խ, աղէկ կ'ընես:

— Ես իմ զաւակըս ետպանը չի գտայ:

— Խեղք տուն կանչէ, քա՛ կ'ընիկ, ո՞ւր է աղջիկ. աղջիկները նազը են նազը. տուե՞ր են տէ չես առեր. չեն տուեր տէ չես առեր. անանկուկ պզտիկ ինկիր որ հասկնաս:

— Քա՛ թաթիլիքէ, իս մի ճաթիցըներ, լեռան պէս զաւակ ունիմ նէ, մեղայ՛ց, տղուս վրայ խպնելիք տեղ մի կայ որ մէկին մէկալին ճիւղ ծուծ. կուզեն տան կուզեն չի տան, ան ալ իրենց գիտնալիք բանն է:

— Է ես, չեն իտար, ի՞նչ գիտցար:

— Տէ՛, տէ՛. չիտան տէ աղջիկներն քիթերնին կարեն թող նստին:

— Անոր ալ հողը քեզի՞ են տուեր, մարդ աղջկան պէս զաւակ թող ունենայ, ձեռքդ պագնողը թող առնէ. քենէ էրիկ ուզող չիկայ:

— Մենք ալ աղջիկներուն դռներն ի վար չի կախուեցանք ա՛:

— Ձի կախուեցար ի՞նչ ըրիր, քսանը քիչ է դուռ զարկիր, դուռը դուրսէն գոցեցին՝ քեզ զլինուուն ճամբեցին:

— Եա՛:

— Ի՞նչ գիտցար եա՛:

— Է՛յ, ի՞նչ ընէինք:

— Ի՞նչ մի ընէիր, ատենին շարժէիր, ճար մը ճարակ մը ընէիր:

— Չըսե՞ս, զաւակնիս պեշիկ ֆերպեաի ընէինք, քաւ աստեղին շարժած կըլլայինք:

— Ան ալ քու գիտնալիք բանդ է, աս խօսքս անկճիդ օղ ըլլայ. ճարտարութէ, չէնէ ետքը բացը կը մնաս:

— Տէ վախնամ տղուս աղջիկ չեն ի տար:

— Ալ ո՞վ գիտէ:

— Աս ալ շիտակ է ես, ո՞վ գիտէ. Դար է դար, աս մօտան ալ կանցնի, ան շիրին զաւակ աղջիկները վաղը մէկալն որ կարծնան, հեւ շատ կարծնան: Անանկ խօսչու խախուսիէն դուցիկնին տունը փախցնել տէ, «Քա վույ, վայ մեղքիս, ձեզի սխալ են քարիճ տուեր, չէ՛ հոս անանկ աղջիկ մաղջիկ չիկայ» ըսելը կերթան կը տեսնան:

— Ի՞նչս պիտոր տեսնան չի տեսնան, ամէն ի ժիր աղջիկը աղջիկ է, մանչը մանչ է. ամէն ի ժիր մանչ աղջիկ իրարու համար են, էս ան նայիմ որ ձեզի քիթ չի փչրեցին:

— Անանկ է նէ ինչի՞ս խղաղազն էս, կ'եր մէյմըն ալ երես ունիս առջիս ես ինկիր. սա դորձը պիտոր եփես, հատկցար՞. անանկ արժան ծառքէ սզատելիք չունիս:

— Սման Սողոմէ տուտու, ծեր հողն ալ ինծի՞ են տուեր, խղաղազ էզեր ենք ճեյի մեղաց տէր չեղանք:

ա. հա՛ տղուդ ճիվերը աղջկանը կոխը, աղջկանը ճիվե-
րը տղուդ կոխը :

— Հիմա ասանկ էղաւ, հա՞ :

— Է, եա՛. ի՞նչ հասկցար. թո՛ղ էրթան իրարու
խեր տեսան, Ասված բարի վայելմունք տայ : Ես ան նա-
յիմ օր շան պէս իս պոչ ըրած՝ օրն իրիկուն էտիգ ձգե-
ցիր, սանկիրն ծառքս ի՞նչ անցաւ :

— Ա՛խ, մի՛ ըսեր քուրուկ, մի՛ ըսեր. զաւակս ծառ-
քէ կելլայ կոր, հիմա ան նայինք. եանիա չիկա՞յ, աս
գործը որ ընես՝ ժամուն տիրէկ մը պիտի սնկես, տուն
աչքս նայէ, ես քու զանկերդ պօշը՞ մի պիտոր հանեմ :

Թաթիփչէ երբ կոծօնի ձայնը առաւ, կամաց կամաց
կակուղցաւ. իրաւ է որ շատ ալ համոզուած չէր երեւ-
նար. Սողոմէ քակին բերանը պիտի բանա՞ր. հաւատա՞ր
անոր խօսքին. քանի՛ քանի՛ անգամ նեղը մնացած մայ-
րեր, մանչերուն աղջիկ գտնելու յոյսով, մեծ մեծ խոս-
տումներ էին ըրեր իրեն, բայց ետքը մէկն ալ չէին բռ-
ներ : Աշխարհիս մէջ իր պէտքը հոգացող մարդ մը մար-
դասանք մը չունէր, ուստի հիմա որ պատեհութիւնը
ձեռքը անցած էր, առիթէն օգուտ քաղել ուզեց, մա-
րած աչքերուն ետեւէն ընչաքաղցութեան փայլ մը ան-
ցաւ, ծռած մէջքը շտկեց տնկուեցաւ :

— Ամենքնիդ ալ ասանկ կըսէք, հեղ մը որ գոր-
ծերնիդ կարդին մտնայ, սուտ խուլ կըլլաք. ինձի նայէ,
ապրողին ապրանք պէտք է, մեռնողին պատանք, ըսաւ
ղիմացիին :

— Չէ՛, հոգիս, պատասխանեց Սողոմէ, խշախշոզ-
չեֆէն գատ, ճառ շալ մը տալ ճիտիս պարտքը ըլլայ :

— Աղէկ, աղէկ, Աստուած ողորմած է. հէպէթ
բան մը կ'ընենք, ըսաւ Թաթիփչէ, ըրած ճիգէն յողմած
մէջքը կամաց կամաց իր բնական դիրքին բերելով :

Խօսակիցը շարունակեց .

— Ես ալ աղջիկ ունիմ, նայէ մէյմը, արեւը սիրեմ,
չուչան հասակ աղջիկըս, անուշ Անուշիկըս, որո՞նք սիր-
տը կակծցուցի, որո՞նք երեսին դուռը գոցեցի :

— Սա չըթքըրըտըմ աղջիկդ, մրսի վրան, մէկուն
կայանք չիտար, մէկուն սիրտը չի փակիր, ինձի որ մտիկ
ըներ, հիմա տեղաւորուած էր : Անուշ այս որ լսեց, քա-
նի մը քայլ անդին նետուեցաւ :

— Քա ի՞նչ է, անդին անդին կերթաս, պատն ի վեր
կելլաս, ըսաւ մայրը. նայէ մտիկ կընէ՞, որո՞նք կըսես,
իր խելքին է հաւներ, ի՞նչ ընեմ, թող տունը մնայ որ
սովրի :

Թաթիփչէ նորէն տնկուեցաւ եւ զայրացկոտ ձայ-
նով մը պոռաց .

— Տունը մնայ մի՞, սըվոր նայէ մէյմը, քա՛ դուն ալ
մա՞յր ես, անուշիկ Անուշըս, աչքս ելլայ, որդտի, տու-
նը՞ մնայ մի, տահա անանկ չէ, քանի՛ քանի՛ թնթուկած
թուրչի կտրածներ առաջ Աստուած չէնք չնոր՞ք մարդոց
զլուին եմ հաներ. տունը՞ մնայ մի, հը՛, աղջիկդ ես
ձեռքովս պիտի տեղաւորեմ, դուն աղջիկէ խապար տուր
եօխաս :

Անուշ աս որ լսեց, մօրը կողմէն քաշուեցաւ, կա-
մաց մը պառաւին կողմն անցաւ որ չորչուկ ձեռքերովը
սկսաւ աղջկան վարդ այտերը փայրայել եւ

— Սիրեմ, սիրե՛մ, վա՛յ, անուշ Անուշիկըս, կ'ըսէր :

— Խըյանէթ, պատասխանեց Սողոմէ, աղջիկ զա-
ւակը մտիկս ալ կրնայ կարգել, ես ան նայիմ որ մանչս
եկաւ հասաւ. կարապետիկիս ճար մը ճարակ մը գիտե՞ս,
ինքն իր մաշքն է ինկեր, թել ու դերձան կը դառնայ
կոր. վախնամ ձեռքէս ելլայ, օրը չը տեսնամ. աս իրի-
կուն ի՞նչ պիտոր ըսեմ, հիմըկուց անամկուկ պակունք-
ներըս կը կղպուին կոր :

— Հա՛, դուն ալ սուտ մը չըթէ երթայ, չեղա՞ւ
մի պիտի ըսէիր. վաղուցնէ թէզը չի կայ, փէչս մէջքս
խօթածիս պէս, չորս դէն կիցնամ, կընեմ կը լմնցընեմ,
դուն իլլէ փարայէն խապար տուր :

Սողոմէ ազդարարութիւնը կրկնել չի տուաւ, արդէն
անել փողոցի մը բերանը հասեր էին ուր իրարմէ պիտի
զտտուէին. հոն Թաթիփչէ իր ընկերներէն զտտուելէն ա-
ռաջ՝ փոքրիկ կծիկ մը ստացաւ գործը եփելու համար :
Ալ չեմ գիտեր թէ միջնորդ կնիկը՞ գործը պիտի լմնցնէր
թէ՛ չէ պարագաներուն բերմամբ այս ամուսնական ձեռ-
նարկը յաջող ելք մը պիտի ունենար :

Շիտակը այս է որ իրիկունը մայրը իր զակին աղ-
ջիկտեսի ձախորդ ելքին վրայ բան մը չըսաւ :

— Ես ի՞նչ գիտնամ, տղայ, աղջկան ըլիկը պիկը
փնտռելու է, կըսեն կոր, ըսաւ, մէջէն ելաւ :

ԲՈՅՆԻ ՄԸ ԶԱԳՈՒԿՆԵՐԸ

Արցունքին ետեւէն խնդացող աչքերը ամպերուն ե-
տեւէն ճառագայթող արեւին կը նմանին : Անուշ լացած
էր, հիմա կը խնդար. իր վարդ այտերը արտասովոր գե-
ղեցկութիւն մը առաւ իր ապրեցող ի՞նչ էր պատճառը,
ինքն ալ չէր զիտեր :

Ա՛հ, որչափ կարծր քուրուկ թափառեցաւ, որ-
չա՛փ անուշ խօսքեր գտաւ : Ետակուրութեան անտեսա-
նելի օղակներով սղալով շրջապատեց, եղբայրը զոր
կարծիր էր վաղուցնէ մէկ կողմէն պիտի փախցնէ :
Նորէն ու նորէն խօսեցաւ եւ հաճոյալի խօսքերու հեղեղ
մը շրթունքներէն հոսեցաւ :

Անպիտակից եւ միամիտ անձնասիրութիւն մըն էր
այս որոյ յանկարծակի մղման ա՛հ՝ տեղի կուտար : Ներ-
քին ձայն մը Անուշի ականջն ի վար փըսփոսաց որ եթէ
եղբայրը իրմէ առաջ կարգուի, իր կարգը պիտի անցնի
եւ ինք տունը պիտի մնայ :

Ո՛հ, տունը մնալ, եւ աշխարք չի մտած կընծիլ
խուռի՛լ . . . այդ հեռանկարը իրեն չէր ժպտեր : Կուզէր
իր կեանքին անապատը դռնէ իր եղբոր ներկայութեամբ
չէնցնել, եւ մենք դիւրաւ կը ներենք իրեն, քանի որ իր
անձնասիրութիւնը կանխամտածութեան արդիւնք չէր :

(Շարունակէի)

Տէր Լրագրոյս՝ Ա. ՍԱՔԱՅԵԱՆ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԵԱՆ
(Նախկին ՊԱՂՏԱՍԻՍԱՆ Տպարան)
Կ՝ Պոլիս, Սուլթան Համամ 14.